

# Ի՞ՆՉ Է ՀԱՅ ՀԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ «ՓԱՆԴԻՌՆ/ԲԱՄԲԻՌՆ» ՆՈՒԱԳԱՐԱՆԸ

ԶԱՒԷՆ ԿՍԵԱՉԵԱՆ

[zavenkniasian@yahoo.com.ar](mailto:zavenkniasian@yahoo.com.ar)

## ՄՈՒՏՏՔ

Հայ հին մատենագրութեան մէջ բազմիցս կը հանդիպինք երաժշտական գործիքներու վերաբերող «փանդիռն» և «բամբիռն» անուններուն: Հետաքրքրական այս վկայութիւնները սակայն, շատ քիչ տեղեկութիւններ կ'ընծեռն ճշտելու, թէ ի՞նչ նուազարաններ եղած են անոնք: Այլազան կարծիքներ եւ ուսումնափրութիւններ բաական խառնաշփոթ մը յառաջացնեած են, որ մօս հարիդյխուն տարուան «բեղուն» պատմութիւն ունի եւ կը յարաւեէ մինչեւ մեր օրերը:

Մեր այս աշխատութեան նպատակներն են.- ա) Վերահաստատել որ «փանդիռն» և «բամբիռն» նոյն անուան տարրերակներ են. բ) Ապացուցել որ այս նուգարանը՝ իր կառուցուածքով, ներկայ սագին նման լարային եղած է, փաստորեն՝ սագի նախնին ու նախօրինակը. գ) Ցոյց տալ որ հայաստանեան ներկայ թաշութականման աղեղնային գործիքի «բամբիռ» անուանակոչումը բռնագրուիլ է եւ ամէն տեսակի մխաներ կը յառաջացնէ:

## ՆԱԽԱՍՎԿԻԶԲ

Հայ հին մատենագրութեան մէջ յիշատակուող ո՞չ մէկ երաժշտական գործիք այնքան ուշադրութեան առարկայ դարձած է որքան փանդիռը կամ բամբիռը: Այս պատիին արժանացած է այն պարզ պատճառով, որ, ըստ պատմիչներուն, նուազարանը գործածուած է նախարդիստոնէական շղանի «Գողյան երգիչներ»ուն կողմէ: Իսկ Գողյան երգիչներու հրապոյրը յասացացած է նախագրային հայերէնի փոկուած պատառիկներուն հեղինակ եւ մեկնարան, ինչպէս եւ հեթանոսական Հայաստանի փառքերու գովերգուներ եւ հին արուեստի ներկայացուցիչներ ըլլալուն պատճառու: Երեւոյշին սկզբնաւրման ծառայած են մասնաւրապէս Հայր Ղետնդ Ալիշանի հայրենասիրական բանաստեղծութիւնները.

Բամբիռն փառագոյ յախտենից հսկայազնց

Յարփիհասկիզբն յաղեղալոյն ի թնագաւառ մարդկան գրոհի ...

Կարկան զմատին ծայրի

Բարիին ի ք եւ յին հայկազնի

Որ առաջին զոր զգեստը ի բարձունս գերգ յերկրի հնչեաց ...

1848ի վերջ-1849ի սկիզբները, Ալիշան գրեց իր «Վերջին Երգ Վիրաւոր Բամբուհարին» բանաստեղծութիւնը, ուր կը նկարագրէ հայրենիքի ազատագրութեան համար մղուած պայքարին մահացու վիրաւորուած գինուորի կեանքին վերջին վայրկեանները: Աներկիւ հայրենասէրներու հետ մարտադաշտ եկած է նաեւ բամբուհար Փառէնը, թշնամին հետ գուպարելու

անսասան վճռականութեամբ լի: Կոռուած էր խիզախաբար, սակայն թշնամին վիրատրած էր զայն.

Հետ սեայօն աղեղնատր կը տորճաց՝  
Որ անզուման արունէն գդաշտը ծաղկած,  
Ես, որ անփորձ, անգետ նետի եւ սըրոյ,  
Լուկ շարժէի զիրտը կը ուրի եւ սիրոյ,

Եւ ես Փառէն բամբռահար,  
Հայոց քաջաց հաւասար  
Ընկնիմ ծաղիկ հողմավար:

Սակայն, բանատեղծութեան մէջ արտայայտուած մորմորը, հրաժեշտի խօսքերը ամենեին չեն նշանակեր, որ Փառէնը կը զդայ պատահածին համար: Ընդհակառակը, անոր խօսքերը կը վկայեն, որ գիտակցաբար կորի մոտած գինուորը որոշած է կանգ առնել ո՞չ մէկ բանի առօն: հայրենիքի փրկութեան համար եւ, անհրաժեշտութեան պարագային, մինչեւ իսկ կեանքը զոհել: Աւելին, կիսամեռ վիճակի մէջ ան կը պահանջէ բերել իր բամբիո՛ վերջին անգամ երգելու համար.

Ար Եկ հիմիկ կանոնիկ իմ միրոն,  
Ասցին, վերջին խար՝ իմ խամրած մասներոն,  
Դեռ երգ մ'ունիմ, շունչ մ'ունիմ, ունիմ սէր  
Զամինն հասար Հայ հայրենեաց եմ տուեր.

Բամբի՛կ, Փառէն կու մեռնի,  
Ասպի՛ն սէր ու երգ հայրենի.  
Բամբի՛կ, մսա՛մք կենդանի:

Այշանի հեղինակութիւնը բամբիոր օժտեց ազգային արժեքի կարգավիճակով, հոգ չէ որ այդ ժամանակ ո՞չ որ գիտէր անոր ինչպիսի նուագարան ըլլալը:

#### ՓԱՄՌԻՐ/ԲԱՄԲԻՐԻՌԻ ԱՐԵՇՈՂԱՎԾԸ ԲԱՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայկական ամենահին ու ամենէն տարածուած նուագարաններէն մին ըլլալով հանդերձ, «իհանդիօն/բամբիո»ի մասին մեզի հասած են շատ քիչ ուղղակի տուեալներ, ընդհանրապէս ցրուած բազմաթիւ հեղինակներու երկերոն մէց: Մինչեւ 1959' երաժշտագիտական ո՞չ մէկ նկարագրութիւն գոյութիւն ունէր գործիք ծեփին, կառուցուածքին եւ ընդհանրապէս արտաքինին մասին: Այս պատճառով, նիւթով գրաղած անձինք բոլորովին հակասական եւ իրարամեր եղակացութիւններու յանգած են:

Ուստանասիրողները «փանդիոն/բամբիոն» անուանումը վերագրած են անվերապահօրէն բոլորովին տարբեր հնչարտաքերման սկզբունքներու տէր նուագարաններու, օրինակ՝ ինքնահունչներ (ծնծղայ, մատի ծնծղայ), օդահունչներ (երգեհոն, գալարափող, պարկապարկ), լարահունչներ (թամպուր, սանթուր, քնար) եւն:<sup>2</sup> Խնդիրը բարդանալով հասած է քառսային կացութեան, որովհետեւ «իհանդիօն» եւ «բամբիոն» անուանումները ընկալուած են իրբես տարբեր նուագարաններ:

Սնիրամեշու է տարբեր տեսարդիմներո քննութեան ենթակել:

Մինիթար աբբահայր 1749ին իր կորողական Բառգիրը Հայկագեան Լեզուիի մէջ իրարմէ զանազանելով՝ բամբիոնի մասին կը գրէ թէ մատի ծնծղայ մըն էր, իսկ փանդիոնի մասին՝ գալարափողի նման փողային մը<sup>3</sup>.

**Բամբիոն**, կամ բամբիտն, բամբուն, ամբ, անց, ամբք || զիլ. Որ է փոքրիկ բոլորակ, եւ փոտրակ գործիք խաղալկաց, շինեցեաւ ՚ի պղնձոյ, կամ յայլց հրահայելաց, որոց զմինն անցուցեաւ ՚ի բոյթ մատն, իսկ զմիան ՚ի միջամատն, եւ ալեւսակի զմինեամբը բարպիտնայ՝ նուազեն, եւ խաղան երկրորումբ բազկօք ՚ի հրասանիս, եւ կամ յայլ ուրախութինս, եւ ՚ի ցնծութինս: ուամկ – չափարայ<sup>5</sup>: **Փանդիոն**, փանդուն, ամբ, փանդրունք, անց, ամբք, կամ փանդիոն, եւ կամ փանդիոն, փանտոփ, աւ, աց, օք: || Ե տեսակ ինչ քաղցրաբարբառ փողոյ, զոր կազմն ՚ի հրահայելաց օճասարաս զայրեալ, եւ հարկանեն ՚ի մարտի պատերազմի, եւ կամ յերեւնի խնջոյս, որպէս եւ երեմն ՚ի հնուան ՚ի հանդէս մեռելոց: ուամկօր, թումակերայ, կամ թումակերայ<sup>5</sup>:

1836-37ին Նոր Բառզիրք Հայկազեան Լեզուիի հեղինակները անորոշ ծեսով կը մեկնաբանեն բամբիոը «թերենս որպէս թամպուր կամ սանդուռ, կամ ծնծղայ մնժ եւ փոքր, որպէս զիլ չափառա են», իսկ փանդիոը «իբրու նուազարան բախողական պէսպէս, որպէս երգեհոն, քնար, եւ սանդուռ, թամպուր ... որպէս քնար երեքաշեան» եւ կը համեմատեն «յն. փանտո՛տա» ծեմի հետ<sup>6</sup>:

1850ին Մկրտիչ Էմին կը գրէ: «Ճշգիւ ցուցանել նուազարանիս չէ դյուրին. զայս միայն համարձակ ասել կարենք, եթէ բամբիոն հնոց չէր ծնծղայ, այլ նուազարան լարիոր եւ աղեօր հանդերձ»<sup>7</sup>: Ուրիշ աղբիոր մը 1851ին, բամբիոր կը հանէ «բամբ» (պրս. եծո) բառէն եւ կը հետեւցնէ թէ «բարձրկեկ ծայն մուսեցող աղեքախ նուազարան մը պիտո՞ր ըլլայ»<sup>8</sup>: 1875ին Էմին նորէն կ'անդրադառնայ նիշտին, գրելով թէ կը գտնուինք լարային նուազարանի մը առօք<sup>9</sup>: 1891-93ին Սանուկի Քաջոնի կը գրէ: «Նուազարան բախման յերկուոց հաւասար մեփաղեաց նուրբ սկսուրդեայ կազմեալ. իբր 30 հ.-մետր գրամագծի ... այս է ՚ի մեզ բամբիոն»<sup>10</sup>:

Բամբիոն եւ փանդիոն երաժշտական գործիքներու ծեմի եւ կազմութեան, իրեն երկու իրարմէ տարրեր բաներ, բաւական ընդարձակ կ'անդրադառնայ Գարեգին Լեւոնեան<sup>11</sup>, մինչեւ իսկ պնդելով.

Բացի այս ամենը բամբիոն եւ փանդիոն միշտ եղած տարրերութինը ակներեւ է դրանուան ամենքի համար, եթէ յիշենք՝ որ

Սոացինի «իրամին» (գուց) կազմուցինը այլ է հիմնովին.

Սոացինի լարեր աղիք են, երկրորդինը մետաղի սիմեր.

Սոացինը կտընտոցով էին խփում, երկրորդը մատներին անցկացրած ուկրներով.

Այսպիս բարար ենք համարում համոզելու, որ այլ բաներ են բամբիոն ու փանդիոն<sup>12</sup>:

Մեզի անյայտ կը մնայ, թէ հեղինակը ի՞նչ հիմքերու վրայ կ'ընէ այս հաստատումներու, որովհետեւ ո՞չ մէկ աղբիոր կը նշէ:

ՍՏՈՒԳԱՐԱՎԱՐՈՒԹԻՒՆ

«Բամբիո» բաղի ծագման շուրջ ամենատարածուած մեկնաբանութինը «բամբ» (թաւ) արմատէն յառաջացած կը սեպէ: Ան ներկայիս տարածուած է ընդհանրազէն հայաստանաբնակ երաժշշուներու եւ նուազարանագործ

վարպետերու շրջանակներու մէջ: Ծնունդ առած է 1950-60ականներուն,  
Նորաստեղ նուազարանի մը ծնունդը արդարացնելու համար, կապերվ  
զայն հայկական հնագոյն պատմութեան հետ: Սակայն, ասիկա «Ժողովր  
դական ստուգարանութեան» քան թէ լիզուարանական վերյուծման ար  
դիմուն է:

Եղուաբանութիւնը վարուց լուծած է առեղծուածու:

Գոյքան երգիսներու նուազարանին ամենահին անոնը ուկելարեան փանդիռն է: Յետազային, զարգանայով, բարոր վերածուած է բամբիռնի:

Բոլորվին սխալ է այս երկու ծեփեց տարբեր նուազարաններու վերապել, մանաւանդ երբ աւանդուած են բարի միջանկեալ եւ անցուային տարրերակները՝ հանդիռ-փանդեռ-քանդեռ-քանդիռն են.:

Ակադեմիկոս Աբեղյան դեռ 1899ին կը հաստատէր թէ փանդին, քանին կամ քամքրին ծեւերը միեւնոյն բաղին տարբերակներ են: Հեղինակը նիւթը կը համարէր աւելցնելով.

Վիպական բանաստեղծութիւնը մշակուել է պրոֆեսիոնալ արդեստարենքի ձեռով, որուն կրօնուել են՝ երգի, վիպասան և գուան: Նրանք երգել են նուազելով մի գործիքի վրայ, որ կրօնու է փանդիլն: Որոշ թույլ ձեռագիրների մեջ այս գործիքի անոնք անցատուելով՝ դարձել է բամբին, եւ այս ծեսով դա յայսնի է: Դարձել 19-րդ դարում մեր բանահրութեան և բանաստեղծութեան մեջ<sup>13</sup>:

Այս նիրի վերջնական լուսաբանման համար անհրաժեշտ է մէջքերել Աճառեանի Արմագարական Բառարանի փանդիոն բառ-յօդուածը, որ մեր կարծիքով գրեթե կը պառէ նիւթը.

**ՓԱՆԴԻՌԸ**, ն իլ. -(ուամբ, -ոռնց) «թելատը մի նուազարն» Մեկն. դես. Ճառընտ. Յահ. Սահմ. ասում է նաև փանիդ, ի-ա իլ. Բուզ. թղթ. դաշ. փանինը Պատա. օրին. բանիդն, բանինը Ուկիդ. մաքրին հոր. Նար. որոնցից ունինք փանինահարք եւս. քր. Ուկ. եւ. փանիներգակ Պիտառ. փանինաստեր. Կրաս. էջ 497. եանինահարք, փանինահարական, փանինահարպիչն, փանինեներգութին Պատա. օրին. բաքրոսաց Գր. տղ. ուղղագոյն ծես է փանիդն<sup>4</sup>:

Դժբախտարար, միջնադարեան կարգ մը հերինակներ փանդիոր շփռած են այլ նուազարաններու հետ պղտորելով կիսթը: Օրինակ՝ Վանական Վարդապետը (1181-1251) իր Հարցմունք Եւ Պարասխանիքի մէջ գրած է.

#### Հ. Փանոիոն (Բամբիոն):

Պ. Պարկ է ովտնի, եւ փողեր դրած ի ներս՝ յանդթն դնեն ցից ի վեր, եւ ձայն տան ածել ձեռօրը<sup>15</sup>:

Այստեղ պարզ է, որ հեղինակը պարկապուկ մը կը նկարագրէ, որ հին հայ մատենագործեան մէջ ընդհանրապէս աւանդուած է տիկ անուամբ:

Ըստ լեզուաբաններու, հայերէն «փանդի՛ն» բառը փողքասիական ծագում ունի. օրինակ՝ լինիացիները գործածած են **πανδούρα**, **παնծօրιօն** և **παնծօրι՞ս**<sup>16</sup> ծեսերը: Այս փոխառութիւնը կատարուած է հնագոյն ժամանակ՝ հայերէնի նախագրային շրջանին<sup>17</sup>:

Յունարէն **πανδούραն** ալ իր կարգին փոխառովային մըն է նոյն հնագոյն փորրասիական լեզուներէն: Թէ փորրասիական ո՞ր լեզուն՝ յստակ չէ: Փովսիս կը վերագրէ լիտիացիներուն<sup>19</sup>, մինչ Անաքսիլաս՝ փոխացիացիներուն<sup>20</sup>: Այս տեղեկութիւնները ո՞չ թէ կը հակասեն զիրար, այլ կը հաստատեն նուագարանին եւ անշուշու անուան գործածական ընդհանուր աշխարհագրական վայրը, որ վերջին հաշուով Փոքր Ասիան է: Պոլլուսը<sup>21</sup> կը գրէ թէ այս նուագարանը հնարած են ասորեստանցիները, որոնք **πανδούρα** կ'անուանէին զայն:

Յունական կարգ մը աղբիլներ, ինչպէս վերոյիշեալ Անաքսիլասը, **πανδούραն տρίχօρδον** կոչած են, որ «Երեք լարանի» կը նշանակէ:

Պոլծենկո (IV, 60): “τρίχօρδον δε, ὅπερ Ασσύριοι πανδούραν ανόμαλον εκείνων δ' ἦν και το εύρημα”<sup>22</sup>.

Ժամանակակից նուագարանագիտութեան հիմնադիր եւ երաժշտական գործիքները դասակարգելու համակարգը ստեղծող Curt Sachs շատ հետաքրքրական տեղեկութիւն մը կ'արձանագրէ իր մեծածալ երկասիրովայեան մէջ, որ պանծուրան կը կապէ ստամերերէն *pan-tur* հետ.

The Hellenes, therefore, called it by the Greek name *trichordon*, ‘three-stringed’, as well as by its foreign name, *pandura*, which seems to have been derived from Sumerian *pan-tur*, ‘bow-small’. If this etymology is correct, the term is strong evidence that the pierced lute was derived from the musical bow<sup>23</sup>.

Սումէրերէն «GIS.p/ban-tur=ՓԱՅՑՏԷ. աղեղ-փոր»էն ծագման հայանականութենքն ոգեստրուած, շատ մը հեղինակներ կրկնած են ասիկա: Վստահելով Sachsի հեղինակութեան, առանց թնական հիմքի կատարուած այս կրկնութիւնները անչի առաջ երթալով այդ ծագումը ո՞չ թէ իրեւ հայանականութիւն, այլ իրեւ իրողութիւն ընդունած են:

Jeffrey P. Charest իր աշխատութիւններուն համար քննած է սկզբնադրիլները, նշմարելով որ Sachsի «փոքր աղեղ»ը վկայուած չէ սումէրա-արատական սեպագիր գրութիւններու ցարդ յայտնի ամբողջ համահաւաքին մէջ: Նոյնիսկ ո՞չ մէկ ապացոյ գտած է, որ սումէրները կամ անոնց ժառանգործները երբենէ օգտագործած զլան աղեղը երաժշտական նպատակներով<sup>24</sup>:

#### ՀԱՅ ՀԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵՆՔՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Կը սկսինք ո՞չ թէ ժամանակագրական կարգով այլ Յովիաննես Դրախանակերտոցիէն (840-929), որովհետեւ ան «կտնտոցահար աղեքախս» կարճ արտայայտութիւնը կ'օգտագործէ, որով յստակ տեղեկութիւն մը արձանագրած կ'ըլլայ: Միա մատենագիրները միայն վկայակոչումներ կ'ընեն կամ կողմնակի տեղեկութիւններ կը հաղորդեն<sup>25</sup>:

Մովսէս Խորենացի, խօսելով Տիգրան թագաւորի մասին կ'ըսէ: «... զորմէ ասէին ի հինոն մեր, որը բամբրամբն երգէին, յինել սմա եւ ի ցանկութիւն եւ մարմնոյն չափաւոր. մեծիմասպն եւ պերճարան, եւ յամենայն որ

ինչ մարդկովթեան պիտակի»<sup>25</sup>: Իսկ Տարբան-Տարանի գրոյցը պատմելէ ետք կ'արձանագրէ: «Բայց առանց յաճախագոյն հինքն Արամազնեայց ի նուազս բամբոան եւ երգս ցցոց եւ պարուց զայտսիկ ասեն յիշարակար»<sup>26</sup>: Հեթանոսական դիցարանութեան գոհար «Կահագնի Ծնունդ»ի երգը ընդգրկելով իր աշխատութեան մէջ, Խորենացի կը վկայէ ականատես ըլլալը: «Զայս երգելով ոմանք բամբոամբ լուար իսկ ականջովը մերօք»<sup>27</sup>:

Բուզանդարանի հեղինակը, պայմանականորէն ծանօթ Փաստու Բուզանդ առունով, կը վկայէ: «Դարձնա՞լ Ներսէսի մահից յերոյ, երբ մեռենք ինին ողբում էին, փողերով, փանդիռներով ու վիներով կոծի պարեր էին բռնում ...»<sup>28</sup>:

Քամբիող ծանօթ էր նաև Կիլիկիոյ պետութեան ժամանակներուն: Զայս կը յիշատակէ: Գրիգոր Դ. Տղայ (շուրջ 1123/25–1193) կայսողիկոսը «Ողբ Երուսաղէմի» քննութեամբ մէջ:

Ո՞ր բամբոասցըն գգվեստին,

կատակերգութէն ի ժողովին

Ո՞ր ջնարահարը երգարանին<sup>29</sup>:

1959ին Էմմա Խանզադեան իրապարակեց Մատենադարանի թի 2490 ձեռագրի էջ 190ին պատկանող հատուած մը, որը կը գտնենք փանդիի հետաքրքրական յիշատակութիւն մը<sup>30</sup>: Հեղինակը գգացած չէ որ իր աշխատութեամբ երեւան կը հանէր փանդիի առաջին նկարագրութիւնը, ինչ որ բացադրել երեւյթ էր հայկական նուազարանագիտութեան համար: 1377ի այս ձեռագրին մէջ կը գտնենք համեմատութիւն մը փանդիի եւ մարդու բերանի հետ.

Իսկ ձայնն է նիւթ բանի: զի աւտ՝ ՚իբ՛րե զաղիս փանդիան է ի վերայ երկիր: Եւ զոր արինակ աղին՝ մինչ թոյ՛լ է ձայն չարձակէ: բայց թէ պնտեն եւ բախտն իրշին հանէ ՚ի փո՞ն եւ փանդրան: Սոյն պէս եւ մարդո՞ւ թո՞քն իբրեւ զատէն փոր՞ց դարբնի զա՞տն յինքն ջարշէ եւ ընդ խոչակն արտա՞քս արկէ: Եթեանն որպէս փանդին է եւ աւտն իբրեւ զադին: զանկին իբրեւ գէշն: լեզուն որպէս կտընդող: ատամննքն որպէս զաղեպատն: Եւ շրջունքն իբրեւ զմատունը որ խառա՞ ի վերայ աղեպատին ...»<sup>31</sup>:

Թթրանք փանդինն է իսկ ոյր՝ լարերը, թիմքը՝ յենակը, թզուն՝ կունկոցը, ակուները՝ կոթոննը, իսկ շրթոնքները՝ որպէս մատեր, որոնք երբ կոթոննի, այսինքն՝ ակուներու վրայ խաղան՝ ծայնը կը յօշաւորուի եւ խօսքը կը յօրինուի<sup>32</sup>:

Այս կիսա-Նկարագրութեան մէջ շատ մանրամասնութիւններ կը պակսին, բայց յստակօրին ան պարանոցաւոր նուազարանի մը կը վերաբերի, նշելով փանդիի բոլոր բաղադրամասները, ինչ որ վճռական է անորոշութեան վերջ տալու համար: Վկայութիւնը կարեւոր տեղեկութիւն մը ես կը տրամադրի մեզի՝ պարանոցը աղեպատն է, այսինքն մատնադաշտի<sup>33</sup> հնիւնատեղերը սահմանուած են մատնաշէմերով<sup>34</sup>: Այս մատնաշէմերը կապաններ են, պատրաստուած՝ մշակուած աղիքէ երկայն թէլերով, նախ փաթուած քանի մը անզամ պարանոցին եւ յետոյ հանգուցուած: Ցարդ սազերը կը պատրաստեն այսպիսի կապաններով<sup>35</sup>:

Ամփոփելով հայ հին մատենագրութեան ընձեռած տուեալները. Ներկայիս փանդիոի մասին գիտենք որ, ան.- ա) լարային նուագարան մըն էր, այսինքն լարահոնչ<sup>38</sup> մը, բ) կամիթային լարահոնչ<sup>37</sup> նուագարան մըն էր, զ) կտնսոցահար<sup>38</sup> նուագարան մըն էր, դ) պարանոցատր<sup>39</sup> նուագարան մըն էր, ե) կ'օգտագործէին վիսասանները, գուանները նուագակցելու համար իրենց յօրինած երաժշտա-արտասանական երկերուն, զ) կ'օգտագործէին նաև նուագակցելու համար այնպէս կոչուած «երզս ցցոց եւ պարուց» եւ է) փանդիոը եւ բամբիոը նոյն նուագարանն են:

Լեզուարանական աշխատութիւնները իրենց կողմէ կ'աելցնեն, թէ.- 1) «Փանդիոն» բառը հին հայերէնին անցած է հնագոյն փոքրասիական լեզուներէն՝ իրուերէն, փորիգերէն եւն., 2) **Պանծօնք** բառը յունարէնին անցած է նոյն հնագոյն փոքրասիական լեզուներէն, 3) կարգ մը յունական աղբիւրներու մէջ **πανδούραն τρίχορδον** կոչուած է, որ «երնք լարանի» կը նշանակէ:

Հնագիտական տուեալները կը համալրեն նիւթը. թէ պահպանուած են.- 1. քանի մը հազարամեակ հնութեամբ, գրեթէ ամբողջական, եգիպտական սազանման «Երկարակոր պարանոցատր»ներու նմուշներ.

2. շատ հին եգիպտական որմանսկարներ, ուր կ'երեխն սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ՝ նուազածուներու ծեռքը՝ թէ՝ կառուցուածքային եւ թէ՝ կատարողական մանրամասնութիւններով.

3. մեծաթիւ միջինարեներան բարձրաքանդակներ, կնիքներ եւ այլ պատկերացումներ, ուր ներկայացուած են սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ նուազածուներու ծեռքը:

4. հիթիթական բարձրաքանդակներ, ուր ներկայացուած են սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ նուազածուներու ծեռքը:

5. **հայկական** կաէտ արձանիկներ սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ նուազածուներու ծեռքը:

6. յունական քանդակներ, բարձրաքանդակներ եւ այլ պատկերներ, ուր ներկայացուած են սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ նուազածուներու ծեռքը:

7. հին հոռմէական քանդակներ եւ բարձրաքանդակներ, ուր ներկայացուած են սազանման «Երկարակոր պարանոցատր»ներ նուազածուներու ծեռքը:

Բոլոր այս հնագիտական նուազարաններու ծեռնոր, կառուցուածքը, նուազելու դիրքը եւ այլնայլ մանրամասնութիւնները գրեթէ նոյնական են. իսկ փոքր-ինչ տարբերութիւնները, զորս պիտի քննեք ստորեւ, տարբեր ժամանակաշրջաններու զարգացման տարբեր փուլեր կը ներկայացնեն: Աղբիւրներու այս հսկայ քանակը ապացոյց է թէ սազանման «Երկարակոր պարանոցատր»ները կը տիրէին հին դասական քաղաքակիրթ աշխարհը, գրեթէ ամբողջութեամբ:

Վերը բերուած ցանկէն կրնանք սահմանազատել «Երկարակորժ պարանոցադր»Ներու հետեւալ տարածման աշխարհագրական/քաղաքակոյթական ոլորտները.-

- Յունա-հոռմէական, •Եզիպտական •Միջին Արևելք-Միջագետք եւ յարակից տարածք •Հիմիթական:

Այս չորս շրջաններու «Երկարակորժ պարանոցադր» նուազարանները լայնօրէն ուսումնասիրուած են, յառաջացնելով հարուստ գրականութիւն այս մասին: Ընդհանրապէս ընդունած է այս նուազարաններուն նախահայրենիք նկատել Միջին Արևելք-Միջագետք տարածքը, ժամանակագրականորն հորանալով մինչեւ սումէրական քաղաքակրթութիւնը, Ք.ա. Գ. հազարամեծական: Ըստ Երևոյթին, Միջին Արևելք-Միջագետքն ասոնք տակաւ սփոռուած են վերոյիշեալ զանազան վայրերը: Տարածումը կատարուած է վաղ ժամանակաշրջանին, ուստի ամենուրեած ամենավաղ զարգացման փուլերու պատկանող նուազարաններ գոյութիւն ունեցած են՝ հնչերեսը<sup>40</sup> կաշշապատ, եւ պարանոցը՝ կաշիի մէջ խրած ծեներով:

Իրողութիւն է որ ուսումնասիրութիւններուն մեծամասնութիւնը ուշադրութիւն չէ դարձուած այն ժամանակ, որ այս հնագոյն նուազարանները, իրենց զարգացման տարրեր փուլերով իսկ, գոյութիւն ունին ներկայիս: Անոնք գոյատեած են դարեր շարունակ, բայց ոչ թէ մեր նշած տարածաշրջանին մէջ, այլ՝ հիմասի-արենմտեան Ալիրիկէի մէջ, սկսելով Միջերկրականէն (Մարոք, Թունիզ, Ալեքսիա, Արենմտեան Սահարա, Մարիտանիա) մինչեւ Սայի, Նիկէր, Սենեկա, հիմասային Կանա, հիմասային Նիկերիա, Պուրջինա Ֆասո են.:

#### ՓԱՆԴԻՌԻՆԻ ԿԱՌՈՒՑՑՈՒԱԾՐԸ

Հայ մատենագիրներու յիշատակութիւնները, լեզուաբաններու աշխատութիւններու արդինքները եւ հնագիտական բոլոր օրինակներուն ընծուած տուեանները մեջի կարելիութիւնը կու տան ո՞չ միայն պատկերացում ունենալու փանդիր/քամբիոի մասին, այլ մանրամասնութեամբ վերակազմելու զայն, նոյնիսկ՝ զանազան զարգացման փուլերուն պատկանող տարբակներով:

Այս նուազարանները ունեցած են կիսագնդաձեւ արծագանգարան (նաեւ ծուածե, տանձածե են.), գլանաձեւ պարանոց, որ երկարելով արձագանգարանի մէջ, կը հանգչ ներքին կողերու վրայ, 2-3 լարեր եւ - բացի վերջին տարբերակէն - կաշիէ հնչերես: Կաշին գործածելէ առաջ կը թրջեն, որով կը փափկանայ, ստանալով նաեւ առածգական եւ կերպընկալ յատկութիւն: Այս վիճակով կաշիին ծեւ տալը շատ դիրին է, իսկ չորնալէ ետք կը պնդանայ, որով կաշի, կոթ եւ արծագանգարան կ'ամրանան գրեթէ մէկ կտոր, մէկ մարմին դառնալով:

Կաշին չորնալով ո՞չ միայն կը կարծրանայ, այլեւ միաժամանակ պրկուելով ամբողջ մակերեսը կը ստանայ լարուած վիճակ, ինչ որ կ'ապահովէ գործիքին հնչողականութիւնը:

Յաջորդաբար պիտի ներկայացնենք «երկարակոթ պարանոցարու լարայիններու» զանազան տարրերակները, որոնք կը բաժնուին երկու մեծ խոմքերու.-



Եգիպտական հնագիտական տազանման նուազարաններ: Բ.ա. 700, Փարիզ, Լուլիի թանգարան (Ճախ), Բ.ա. 1479-1458 Նշանաւոր նուազածու Հար-Մոսէ (Har-Mosé) նուազարանը՝ Գահիրէի Եգիպտական թանգարան (աջ), Բ.ա. 1353-1336 Գահիրէի Եգիպտական թանգարան (վարը)




- 1) Պարանոցը արձագանգարանի մակերեսէն վեր:
- 2) Պարանոցը անտեսանելի, արձագանգարանի մէջ:

Մեր ընտրած ընթացակարգը մօտաւորապէս այս նուազարանին զարգացման հոլովյթին կը համապատասխանէ, անշուշտ՝ ժամանակագրականորեն: Պէտք է նկատել որ աւելի զարգացած տարրերակի յայտնութիւն անպայման նախորդը անմիջապէս ասպարեզէն դուրս չի մղեր, այլ որոշ ժամանակ անոնք համագոյ կը մնան, կը յառաջանայ մորցակցութիւն, մինչեւ աւելի զարգացածը յայթէ: Հին տարրերակը շատ անզամ կը յարատենէ կղզիացած շրջանի մը մէջ կամ երկորի ծայրամասային կամ դժուարամատոյց շրջանները<sup>41</sup>:

### **Պարանոցը մակերեսէն վեր**

Ա. լուրբերակ.- Պարանոցը երկու կամ երեք անգամ կը մտնէ ու կ'ելլէ ինչերեսի կաշիին վրայ եղած փոքր կտրուածքներու մէջ: Պարանոցի հե-

ուակայ ծայրը արձագանգարանէն դուրս կը մնայ, իր վրայ կ'ամրանայ փոքր եռանկինածեւ լարապահ մը ուր կը կապէն լարերը: Կողքէն դիտուած, պարանոցը արձագանգարանի եզերքի մակերեսէն վեր կը մնայ:



Փանդիոի գարգացման փուլերուն պատկանող տարբերակները. Ա-Բ-Գ-Դ պարանոցը մակերեսէն վեր, Ե-Զ-Է-Ը պարանոցը մակերեսէն վար: Կէտերով Նշուած է կաշիչ մասը որ մակերեսէն վեր է

**Բ. գարբերակ.-** Պարանոցը երկու կամ երեք անգամ կը մտնէ որ կ'ելլէ հնչերեսի կաշին վրայ եղած փոքր կորուածքներու մէջ, ինչպէս նախորդ օրինակը: Կողը աւելի երկար է եւ կը կրթնի արձագանգարանի փայտ; սուրին եզերքին վրայ, որով կորի վարի ծայրը թեթեւորէն կ'երկարի արձագանգարանի սահմաններէն դուրս: Նախորդին պէս, կողըն դիտուած պարանոցը արձագանգարանի եզերքի մակերեսէն վեր կը մնայ:

**Գ. գարբերակ.-** Պարանոցը հնչերեսի կաշին մէջ կը մտնէ արձագանգարանի սկիզբը և անոր տակէն կ'երկարի:

Պարանոցի հեռակայ ծայրը արձագանգարանէն դուրս կ'ելլէ հնչերեսի վերջին քառորդի վրայ եղած բացուածքն, որը քանդակուած են լարերը կապելու համար երաստներ կամ ծայրամասին վրայ կ'ամրանցնեն փոքր եռանկինածեւ լարապահ մը: Նախորդին պէս, կողըն դիտուած պարանոցը արձագանգարանի եզերքի մակերեսէն վեր կը մնայ:

**Դ. գարբերակ.-** Պարանոցը հնչերեսի կաշին մէջ կը մտնէ արձագանգարանի սկիզբը և անոր տակէն կ'երկարի մինչեւ արձագանգարանի վարի ծայրը, որուն վրայ կը կործնի, թեթեւորէն դուրս ելլերով: Նախորդին պէս, կողըն դիտուած պարանոցը արձագանգարանի եզերքի մակերեսէն վեր կը մնայ:

### Պարանոցը մակերեսէն վար

**Ե. գարբերակ.-** Պարանոցը հնչերեսի կաշին մակերեսէն վար տեղադրուած է, ուստի անկարելի է տեսնել զայն: Հնչերեսի վերջին քառորդին վրայ եղած բացուածքն կը կապէն լարերը պարանոցի հեռակայ ծայրին

Վրայ քանդակուած ելուատներու վրայ:

Կաշիէ հնչերեսի բացուածքէն քիչ մը  
վեր տեղադրուած է յենակ մը:


2. գարբերակ.- Նախորդին պէս, բայց  
պարանցի հեռակայ ծայրը կ'երկա-  
րի եւ դուրս կ'ելլէ արձագանզարանի  
վարէն: Այստեղ կ'ամրանան յարերը:

Է. գարբերակ.- Նուազարանի  
պարանցը կը վերջանայ ճիշտ հոն, որ կը սկսի արձագանզարանը: Այս  
վերջինին մէջ կրնան տեղադրուած ըլլալ կողեր եւ ներբնածող՝  
ծնախախտուամերէ զերծ մնալու նպատակով:

Ը. Տարբերակ.- Այեւս կը գտնուինք ժամանակակից նուազարաններու  
նման՝ հնչերեսը փայտէ բարակ տախտակ մը ունեցող օրինակներու առջեւ:  
ՅՈՒՆԱԿԱՆ ՊԱՆԴՕՅՐԱՆ



Ա եւ Ը տարբերակները կողըն դիտուած



Հելլենական աշխարհի **πανδούραι**ի վրայ թեթեւորէն կանգ պիտի  
առնենք, նկատի ունենալով որ թէ՛ ժամանակագրականորէն եւ թէ՛  
լեզուարանական տեսանկիննէ ամենամօտիկնէ է հայկական փանդիոին:

Այս նուազանին պատկերներն ու քանդակները կը սկսին երեան գալ  
իին Յունաստանի պատմութեան՝ դասական շրջանին (Ք.ա. 500-323)  
պատկանող հնագիտական գրածներու վրայ: Բաղրատարար,  
**πανδόραն** շատ տարածուած նուազարան մը եղած չէ:

Յունական ամենահին **πανδούραι**ի պատկերներէն մէկը կը գտնենք մօ-  
տատրապէս Ք.ա. Ե. դարուն պատրաստուած աղիասակի մը վրայ<sup>42</sup>: Այստեղ

Ներկայացուած են խոմք մը երաժիշտներ՝ նուագելու ժամանակ: Պատկերուած **πανδούρան** իր փորրութեամբ հանդերձ այնպիսի մանրամասնութիւններ կ'ընծեռէ, որ պարզ ընսութենէ ետք կ'ընկալենք անոր նմանութիւնը փայտէ արծագանզարանով եւ կաշիէ հնչերեսով պարանցաւոր-ներուն հետ:

- Կորը մաս չի կազմեր արծագանզարանին, այլ՝ խրած է կաշիին մէջ, որ կ'անշարժացնէ զայն արծագանզարանի առանցքին ճիշտ կերունը: Այս պատճառով, պարանցին արծագանզարանային հատուածը կը մնայ հնչերին մակերեւոյթն վեր, դառնալով տեսանելի:

- Կաշիէ հնչերեսին վրայ, գործիքին փայտէ պարանցին երկու կողմերու երկարութեամբ գտնելուած են կոր ծակեր՝ ծայնադիմունքներ:

- Պարանցը կը վերջանայ արծագանզարանի կեսէն թիշ մը վար, ուստի չի հասնիր կրթնելու նոյնի վարի եզրին վրայ:

- Կաշիէ հնչերեսը բացուածը մը ունի, ուրկէ պարանցի ներարծագանզարանային հատուածին վարի ծայրը կը տեսնուի եւ ուր կ'ամրանան լարերը եռանկինածեւ լարապահի մը վրայ:

- Գրաւոր աղբիւները յստակօրէն կը մատնանշեն որ **πανδούρան** երեք լարանի նուագարան մըն էր. այս պատճառով **τρίχορδον** ալ կոչուած է, որ բառացի «երեք լարան» կը նշանակէ:



#### ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԳԻՏԱԿԱՆ ՓԱՆԴԻՌՈԸ

Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի պեղումներէն գտնուած են կատ արծանիկներ, որոնց մէջ ստուար խոմք մը կը կազմեն երաժիշտներու արծանիկները<sup>43</sup>:


Արտաշատը հիմնուած է Արտաշէս Ա.ի կողմէ Ք.ա. Բ. դարու 80-70ականներուն եւ կործանած 368ին, Շապուհ Բ.ի արշաւանքին ժամանակ: Սակայն, սահմանափակ ծեսով իր գոյութիւնը շարունակած է մինչեւ Ը. դարը: Տեսի դամբարանադաշտերը եւ բրուները պեղուած են 1971-77ին, իսկ երաժիշտներու կատ արծանիկները յայտնաբերուած են Ա.-Բ. դարերուն վերագրուող դամբարաններէն եւ շերտերէն:

Անոնք գերազանցապէս կանացի են եւ կը պատկանին երկու տեսակ երաժշտական գործիք նուագողներու: Այս երաժշտական գործիքներէն մէկը ջնարն է, դրուած ուսին, իսկ միասը՝ կուրծքին սեղմած սազանման փան-

դիունն է: Պեղյաներուն շնորհի գտնուած են փանդիր նուագոր երաժշտներու երկու արձանիկներ, պահպանման տարրեր աստիճաններով:

Արձանիկներուն մաշտածութինը մեզ կը գրկէ շատ մը մանրամասնութինները՝ բայց երկուքն ալ ունին արձագանգարանէն դուրս ելլող փոքր հատուած մը վարէն, իսկ պարանոցը երկար զանաձեւ է: Այս մանրամասնութինները ինըսին շատ կարեւոր են, որովհետեւ յատուկ եղած են հին աշխարհի սազանման գործիքներուն, որոնց արձագանգարանը շինուած էր փայտէ, իսկ հնչերեսը՝ կաշիէ:

Այս գտածոները ժամանակաբականորէն բաական մօտիկ են հայ մատենագրութեան մէջ փանդիռնի մասին առաջին տեղեկութինները արձանագրող, պատմահայր Խորենացիին:



Ինչպէս ըսինք, «Վահագնի Ծնունդ»ի երգը ընդգրկելով իր աշխատութին, Խորենացի կը նշէ որ Գոյշան երգիչները կ'երգէին փանդիռներու նուագակցութեամբ եւ կը վկայէ ականատես եղած ըլլալը: Արդարեւ, Գոյշան գաւառի մեջ հայկական հեթանոսական կրօնը յարատեած է՝ Հայաստանի ըրիսոռնէութեան ընդունումէն դարեր ետք: Խորենացիի վկայութինը շատ կարեւոր է Ե. դարուն փանդիռնի կենցաղավարման ի նպաստ, գոնէ վիպասաններու/զուսաններու շրջանակին մէջ:


Հին ժամանակ, եթք բանաստեղծութինը յօրինուած էր երգելով եւ երգելու համար, երաժշտական եղանակն ու խօսքի չափական ծեւը սերտ կապուած են եղել իրար հետ<sup>43</sup>:

Երաժշտագէտ Արամ Քոչարեան, ուսումնասիրելով «Վահագնի Ծնունդ»ի պահպանուած պատառիկը, հասած է հետեւալ եղորակացութիններու՝

...Նրա երաժշտութինը, ցաւօք, մեզ չի հասեւ: Այսուհանդերձ, տերսոց հնարատութին է տախու թելուութիւնը կազմել այդ սքանչելի բանաստեղծութեան երաժշտութեան մասին...:

Եվելով բանաստեղծութեան ընդհանուր ոճից եւ շնչուաղրութիւնից, կարեի է եղորակացնել, որ այս գործը պատկանում է ոչ այնքան ասեղօպային, որքան եղանակատրուած երգային տիպի երաժշտական ծեփին: Այս տեսակեւոր կարող է հիմնարորուել նաև նրանով, որ տերսուի բովանդակութինը աւելի օրինեղօպային է, քան հոետորային, իսկ օրիներգերի համար աւելի բնորոշ է երգանութինը: Հնարաւոր է՝ կորած մեղեդիի ոփամիկ կառուցուածքի վերաբերեալ ենթադրութիններ անել: Կերցնենք, օրինակ՝ բանաստեղծութեան առաջին տողը<sup>45</sup>:

Դժբախտաբար, յիշեալ նուագարանի կիրաման եղանակի, նրա լարերի թռաքանակի և լարուածքի մասին մասնաւոր տեղեկութիւններ պահպանած չեն: Սակայն ներդաշնակութեան յենքի եւ, մասնաւորապես, դեկամացիայի նուագակութեան համար իին աշխարհի զբեր: բոլոր ժողովութիւնների կողմից կիրառուած՝ ներդաշնակութեան յենքի տիպի լարուածք ունեցող գործիքների մասին վերեւում թերուած տուեաների լոյսի տակ, ընական եւ տրամարանական է Ենթադրել, որ փանդիկոն-ը նոյնպէս ջրու լարանի (կամ, յամենայն դէպս, երեք լարանի) մի գործիք էր՝ c-f-g կամ c-f-g տիպի լարուածքով: Այսպիսի գործիքի օգնութեամբ վիպասանները կարող են շեշտաչափի իրենց դեկամացիոն պատումները, դրանց նուագակեղեղվ կուարտ-կուինսուային կառուցուածքի համահնչիններով: Այս ենթադրութիւնը անուղակիորէն հասասուում է նրանով ես, որ սազի վրա նուագող հայ աշուտների մօս մինչեւ օրս էլ ուժի մէջ է ս-f-g տիպի յարաբերութիւններից բազմացած, այսպէս կոչուած բազմալար պեղալսերի կիրաման պարակտիկան...: Այս բազմալար պեղալսերի հնչողութեան արխայիկ բնոյթն աւելի քան անվիճելի է, որից եւ պիտի հետեւցնել, թէ մեր ժամանակակից հայ աշուտների կողմից կիրառուող վերյիշեալ պրակտիկան իր հնութեամբ հասնելով նոյնիսկ մինչեւ հեթանոսական Հայաստան, փանդուահարութեան արուեստի մէկ արձագանզը կարող է լինել: ... Ասում ենք՝ c-f-g-ը կամ c-f-g տիպի յարուածք, դրվկենտու փանդիկոնի բացարձակ լարուածքի մասին խօսեն անտեղի ենք համարում: .... այս կարող էր լարուել միջանի ծայնաստիճաններից, եւ կամ կարող էր ունենալ այլազան չափսների տարրերակներ եւ այլն<sup>46</sup>:



Փանդիկի ինքնուգեթեան որոնուած կրնանք աւարտած նկատել Փ. Քրիստափոր Քուշնարեանի արդէն 1959ի խօսքերով. «...Փանդիկոնը առհասարակ իին Արեւելքի երկրներու լայնօրէն գրարածուած գործիք էր եւ ... ներկայացնամ էր հայկական ու ադրբեջանական սազերի, ինչպէս նաև վրացական փանդուիկի նախագիտալը»<sup>47</sup>:

#### ՓԱՆԴԻԿՆ/ԲԱՄԲԻՌՆՆԸ ԱՆՀԵՏԱՅԱ՞Ծ Է

Վերը թերուած փաստերը բաւարար ապացոյց են որ փանդիկը ժամանակակից սազի զարգացման մկրնական տեսակը եղած է, ուստի անուան անէացումը չ'ենթադրել նուագարանին վերացումը:

«Փանդիկոն-բամբիռն» անուան գործածութեան վերջին արձագանգորեն ները եղած են՝ Վանական Վարդապետ (1181-1251), Գրիգոր Դ. Տղայ, Մատենադարանի 1377ի թի 2490 ծննագիրը են: Այս շրջանին, հայաշխարհը մեծ փոփոխութիւններ կրեց. Կիլիկիոյ հակական պետութիւնը հիմնուեցածաղկեցալ-կործանեցաւ, Հայկական Բարձրաւանդակ խուժեցին զանազան թթացական ցեղախումբեր՝ փոխելով ընակչութեան ժողովրդագրական

կազմն ու պատկերը, եւ իվերջոյ հայ ազգը մնաց թրբական եւ պարսկական լուծի տակ:

Այս ժամանակ, «փան-դիոն-քամրիոն» անունն այլ տակաւ գործածութենէ դարրեցաւ, տեղի տալով հոյ մը օտարամուտ անուանումներու: Այս ժամանակաշրջանին պատկանող մանրանկարչական օրինակները փաստ կը հանդիսանան, սակայն, որ նուազարանը շարունակած է գործածուիլ: Մատենադարանի ԺԲ.-ԺԵ. դարերու հայկական մանրանկարներ պահպանած են սազանման

նուազարաններու մօտ տասնեակ մը պատկերներ, որոնք կ'ապացուցեն մեր հաստատումը<sup>48</sup>: Այս մանրանկարչական օրինակներուն ընտրինը կը ձգենք առանձին ուսումնասիրութեան մը: Տեսնենք գրաւոր աղբիրները:

Սեր պրպատումներուն արդինքով, արձանագրած ենք խնդրոյ առարկայ նուազարանի վեց տարբեր անուանումներ՝ չաշտա, տամպուրա, տարապուր, չօդուր, սազ եւ շառիսի:

**Չաշտա-** այս անունը լայն տարածում ունեցած է: Այս ծեր կը բխի թրբերն ժամանակակից չաշտա կամ չեստե (Ներկայ գրութեամբ՝ չաշտա, չեստե) բառէն, որ աղաւարդումն է պարսկերն ժամանակակից չաշտա - չաշտա ծերին, որ իր կարգին ժամանակակից չաշտա - չաշտա ծերէն ածանցուած է:

Պարսկերէն ծերի բուն Նշանակութիւնն է «Վեց լար»<sup>49</sup>: Հայկական գրաւոր աղիւրները «չաշտա» բառին զուգահեռ կը գործածեն նաև շաշտա տարբերակը: Օրինակ՝ Կոստանդին Երզնկացի (1250ականներ-1314-1328) ընուվ՝

Մտրո՞ւա, դու սազէ զշաշտան,

Որ մորճըն խաղայ մօյտան (վար. «յատեան»):

ԱՇ մորճ, ու արակ ւերկան,

Քո տեսն ի լուին նման:

Աչերդ ի լուսին նման,

Ուներդ աղեղան նման, եւ այլն<sup>50</sup>:

Սախի է մեզ զօրիան (վար. «հզօրն

այն»),

Վարդն է մեզ հարիֆ (վար. «արեւ») սովթան.

Մտրո՞ւա, դու լարէ զշաշտան,

Խօսի մեզի սիրու բան:

(վար. Մտրուա բրուգնէ շատ կան,

Խօսին ի սիրոյ շատ բան):

Ժ.-ԺԵ. դարերուն, հայ մատենագիրները կարեւոր տեղ յատկացուցած են երաժշտական գործիքներուն եւ ընդհանրապէս գործիքային երաժշտութեան: Այս հեղինակներէն մին է Առաքել Սինեցին (Ժ.-ԺԵ. դր.), գրադե-

լով երաժշտական գործիքներով, լարային, փողային եւ հարուածային նուազարանները կը դասակարգէ իրովի (ըստ կատարման ձեի՞ «ձեռօք» եւ «փշմամբ եւ ձեռօք»), կ'անդրադառնայ չաշտային, դասելով զայն առաջին խոմքին մէց.

Արդ ձեռօք՝ որպէս դուֆուկ, եւ նաղարայ, եւ դար, եւ ծնծղայք, եւ չաշթա, եւ շաւան, եւ զանկ, չաղանա, իսկ փշմամբ եւ ձեռօք՝ որպէս սուսնա, եւ նաֆիր, եւ շոփի, եւ տրկզարկ, որ զտիկն փէց եւ զանազան ձայն հանէ, նոյնակու եւ երգեհոնն<sup>52</sup>:

Սիմեօնի նուազարաններու այս ցանկը շատ կարեւոր է իր վաերականութեամբ, որովին անհերթի ապացոյ է Հայաստանի ԺԴ.-ԺԵ. դարերու երաժշտական գործիքներու ընդհանուր պատկերին:

Մօտադրապէս նոյն ժամանակին կը հանդիպինք թուրք բանաստեղծ Եռնա Էմրէի (1238-1320) ստեղծագործութիւններուն, որը չաշտան ալ վկայուած է.

Tesbih-ü seccadeycin dinledim *çeşte* kobuz  
Sana sual soraram ediver bana uşę  
Eydür aslimdur, ağaç koyun kırışı birkaç  
Gel işaretüm dinle geç akli koma beleşte  
Eydür aslimdur ağaç, koyun kırışı birkaç  
Çünkü aslum mismildur ne var imiş kırışte  
Bana kırış didiler işka giriş didiler  
Benim adum işk virdi ben durmazam kolamışda  
Şadılığla geldüm işbu áleme doldum  
Mürüvvetler düzüldüm kodular işbu düşde  
Ağaç, deri derildi, kırış ile bir oldu  
İşk denizine daldı behane yok bu işde  
Mevlâna sohbetünde saz ile işaret oldu  
Ârif ma'niye daldi çün biledür ferîste  
YUNUS imdi Sübâni vasfeylegil gönülde  
Ayri degül âriften bu kobuz ile *şesta*.

Ölmez işk bilişleri esrik meclis hoşları  
Daim bunların işi çengü *şesta* rebab'dür.<sup>53</sup>





Մեզի հասած է շաշտայի պատկերը  
(օսմանեան մանրանկարչական  
օրինակ մը, թուագրուած  
մօտաւրապէս 1620ին<sup>54)</sup>, որը  
յստակօրէն կը տեսնուին  
կառուցուածքային եւ զարդարական  
մանրամասնութիւններ: Զաշտան  
ներկայացուած է պալատական  
երաժիշտ կնոջ մը ծեռքը, իսկ  
մանրանկարը արաբատառ թոքերէն  
արձանագրութիւն մը ունի՝ ՃԱԼՏՐ  
ՃՈՒՅԱ - չափա շալար (չափա կամ չեսծ  
շալար).

Նիկողայոս Թահմիզեան կը գրէ շաշտայի մասին՝ «արժեքաւոր մի լրե-  
ղեկութեան ենք հանդիպել 14րդ դարի առաջին կտիժն վերաբերող ծեռազ-  
րական յօդուածում, որի համաձայն՝ դեռևս Դավիթ Ալյաղթի Մահմանքում՝  
առաջ թերուած»

... ի յը ճայինի փարուային երեխ, որ երաժտական գուանն, զշաշտայն, զԴ  
արին կամ զԸ արին, կամ զմատն արին հնչեցնէ...<sup>55</sup>:

**Տարապուա.-** Ուշ միջնադարուն կը հանդիպինք սազանման նուազարանի  
կամ սազի ուրիշ անուան՝ տարապուա: Այս հաստատումը առանց տարա-  
կուսելու կ'ընենք, որովհետեւ պահպանուած անուան քով նկարներ կան՝  
«կին մի որ տարապուազ կու զարնէ», (Ձեռ. 9599, էջ 113)<sup>56</sup>, «կին մի որ  
տարապուզ’ ...», (Ձեռ. 9599, էջ 64)<sup>57</sup>:

Անտեսան կը թերէ յետին տաղի մը մէջ գործածուած ուրիշ վկայութիւն  
մը. «Թո՞ղ զիս այրեն տառապուզ, որ իմ սրտիս բոցն գոռայ»<sup>58</sup>:

**ՀՅՈՒՅԻՆ Կ Ի ՑԱՅՑԻՆ Կ ՋԵԿԻՆ**  
**յամանիցն ու Բաղցա՞րն ու ամծոյցն**  
**քամանչեն ու չօգուրն ու ամբուրեն**

Սայեաթ Նովայի ինքնափր (Ա տող), նոյն տպագիր վրացերէնի վերածուած  
(Բ տող) եւ հայերէնի տառադարձուած (Գ տող)

**Չօգուր եւ տամպուրա.-** Բնագրագիտութիւնը միշտ ալ անակնկալներ  
կ'ընծայէ ուստմասահրողներուն: Սայեաթ-Նովայի 1752ին գրած «Շատ Սի-  
րուն իս, Շախաթայի Ասողին Խար Զիս Անի» խաղին տակ դրուած է հե-  
տեւեալ ծանօթագրութիւնը. «...Սուրբ Կարապիտի կարողութենով սովորեցա  
քամանչեն ու չօգուրն ու ամբուրեն»:

Այս խաղը, ներառեալ ծանօթագրութիւնը, գրուած են վրացատառ հայերէն: Դժբախտաբար, հայերէն տառադարձութեանց մէջ, հատուածը միշտ մէջերուած է «սրբագրուած, ուղղուած», այսինքն «չօնգուր» գրութեամբ, ինչ որ ճիշտ չէ, որովհետեւ թնագրին վրայ յստակ կարելի է կարդալ «չօգուր»<sup>59</sup> (արեմտահայերէն կը հնչենք «չօկուր»):

Այս սրբագրուած գրեթէ մեթենաբար կատարած են բոյր թնագրագէտները, անխտիր, հիմնուելով այն իրողութեան վրայ որ Վրաստանի մէջ տարածուած է «չօնգուրի - թռնջցո - chonguri» անուամբ սազանման նուագարան մը, զոր հայերը կ'արտասանէին «չօնգուր/չօնգուռ»: Օդինակ, Շիրակի մէջ, տեղացիք նշանաւոր երաժիշտ Յակօն (Յակոբ Մանուկեան) կը կոչէին «Զօնգուռ Յակօ»<sup>60</sup>:

Ներկայ գործիքը սազանման է, բայց փորբ առանձնայատկութիւններ ունի, որոնք կը զանազաննեն երկու նուագարանները: Դժուար է գիտնալ, թէ գործիքը ինչ ծե ունէր սկզբնական շրջանին. անկասկած նոյնինքն սազն էր որ աստիճանաբար տարբերակուեցա, ստանալով ներկայ գործիքն կերպարանքը:

«Զօնգուր» անոնք Սայեաթ-Նովայի մենաշնորհ մը չէ. զայն կը գտննը նաև Նաղաջ Յովնաթանի տաղերուն մէջ, որոնք Ժ. Ժ. Հարերուն գրուած են, ինչ որ ապացոյ է, որ Սայեաթ-Նովայի յիշատակութիւնն պատահական չէ.

Այսօր հագեք դոմաշ, աղլազն,  
Զարդարէք օթար եւ դարպասն,  
Դուրս թրէք չնի, արձաթ յասն,

Հիմի ածենք չօգուր, շաւառն,  
Պասին՝ չոր րոլսի, քարառն<sup>61</sup>:

Ըստ մեր տրամադրութեան տակ գտնուող նիվերուն, վրացերէն «չօնգուրի» եւ հայերէն «չօգուր» բառերը կը ծագին թրթերէն չօցն ծեւէն, որ սազի հին անուանումներէն է: Աւելին, Կովկասի՝ յատկապէս Տաղտանի լեռնագրական առանձնայատկութիւններու պատճառով, դարերու ընթացքին որոշ չափով կղզիացած թնիկ ժողովուրդներու մէջ մինչեւ այսօր յարատեած է սազի այս պատմական անուանումը: Սազին կոմիկերէն կ'ըսեն chögor, ասթրէն՝ chugur, լավիրէն՝ chugur, թարասարաներէն՝ chongur, դարգիններէն՝ chungur<sup>62</sup>. Ըստ Երեւոյթին, ասոնք բոլորն ալ կը ծագին թրթերէն չօցն կամ չօցն ծեւէն:

Արեմտահայերէն կը գրոյ «չէօկիր»: Արեմտահայ նշանաւոր գրող, Մեծ Եղեռնի զոհ Տիգրան Չէօկիրեանի (1884-1915) մականունը կազմուած է «չէօկիր»-«չօցն» երաժշտական գործիքին անունով:

Ներկայացուած փաստերը կ'ապացուցեն, թէ Սայեաթ-Նովայի եւ Նաղաջ Յովնաթանի նուազած չօգուրը պարզապէս սազն է: Հոս ո՞չ մէկ դեր ունին վրացերէնը կամ վրացինները, ո՞չ ալ ներկայ Վրաստանի «չօնգուրի»ն, այլ միայն ու միայն թրթերէնը եւ իր ազդեցութեան ոլորտը:

Ինչ կը վերաբերի «ամբուրա» նուագարանին (քամանչա>քամանչէն, ամբուրա>ամբուրէն), պարզ է որ խօսքը «թամբուրա» գործիքին կը վերա-

**የጥቃት:** ሆኖ አሰጣጥ የሚከተሉትን በቻ የሚያስፈልግ ይችላል፡፡

Ըստհակառակը, ո՞չ միայն tambur/tambura ձեւ տարածուած էր տարածաշրջանի ամէն անկին, այլ ըստհանրապէս կը ներկայացնէր իրեւ չօգուրէն տարբեր գործիք: Հիմնական տարրերութիւնը եղած է տարբեր յարուածքը եւ երկութիւն թեթևորէն տարբերող չափերը:

Ինչպէս Սայեաք Նովայի գրութիւնը, որ բռվ-բռվի են «չօգուրն ու (թ)ամրուրեն», մեղի հասած են զանազան վկայութիւններ որ այս երկու գործիքները կը յիշատակուին միասին եւ կապուած Սուրբ Կարապետի հետ: Օրինակ՝ 1877ին, Վանեցի Սեղմակ Տէր Սարգսեանց (Սեղմակ Տէլկանց) կը գտ:

Կարգ մը մարդիկ էլ իրենց ջննկուս, տամպուրն ու սանդոր գերեզմանի (իմա՞ս. Ա. Կարապետի) վխայ դրած՝ կը պահանջնեն, որ իրենց մատանց ու սագին այնպէս իհնարք տայ, որ ոչ զի կրնայ իրենց հետ մրցի, եւ մատքեր շարժման ժամանակ եկընքի թուռններ եւ բարայի մէջ թակած օձեր ... դուքս ենեն թերաննին բանան, շշկուած զմայած մտիկ անեն<sup>63</sup>:

Նոյն Մուլը Կարապետի վանքին անդրադառնալով, նշանաւոր թուրք ճանապարհորդ Էվլի Զելեկի (1611-1684) կը գրէ.

Binlerce kişi Rum, Arap ve Acem'den kiliseye adak getirir. Kiliseye girip adaklarını yerine getirdikten sonra ne hayır muratları varsa dua edip dışarı çıkar. Allah'ın hikmetiyle günden güne bütün muratlarının yerine geleceğine inan bu insanlar batıl inançlar içeresine düşmüştür. Ne gariptir ki bunların içerisinde Allah'ın birliğine inanmış bazı cahil kimselerde adak adayıp, ilim isteyip kurban keser. Nice Müslüman ve gayrimüslimler **tanbur**, çenk, rebâb, santûr, ney ve **çögür**'ü kilisedeki ziyaret mahalline kopuy, ertesi gün alındıklarında öyle ustaca çalarlar ki, sanki Hüseyin Baykara faslidir. Ermeni usta sairlerin çoğunuğu, kendilerine bir ilm-i siir'in Çanlı'da verildiğine inanır. Kilisenin içerisinde karanlık bir köşede bir kabir vardır. Ermeniler burada meftun olan kimsenin Sip Garabit/Surp Garabet olduğuna inanırlar. Evliya'nın sorduğu bazı Ermeniler de mezarda yatan zatin Hz. Yahya'nın amcası olduğunu, Rumlardan bazları ise bu zatin Hz. İsa'nın havarilerinden biri olduğunu inandıklarını söylemiştir<sup>64</sup>.

Վեր Նշուած *Տելանցի* հատուածը կ'օգտազործ; Վասպորականի քարրափի յատով «**չընկիռ-չընկու»** ծեւը: Նյոյն կը գտնենք Սասնայ Ծեր դիցազնավեհ Հայոց Ցորի (Վասպորական) պատումի մը մէց.

Երկու աշրդներ գնացին Սաստ'

Ու խավրնցուցենք, որ ուր կնիկ առնէ:

Ձենով Յովանի տուն, ասին.

Ասաց.- Տակարձն կտու եմ.

- Մեզիկ Կապուտ Կէօղա թագմանը

Ինչ որ կ'ասէք, իմ առջեւ ասէք:

ճամփեր ի,

Ինոնք էլ ուրենց չընկիւռներ առին,

### ՈՐ ԻՆՉՈՐ ԱՌՁԻԿ՝ ԽԱՆՏԻՎԹ ԽԱՆԾՄԻ

## ՆԱՌԱՆ, ասին<sup>65:</sup>

Հետաքրքրական է տեսնել, թէ դիցազնավէային այս հատուածը կը կրկնուի գրեթե բոլոր պատումներուն մէջ, մէկ տարբերութեամբ՝ միշտ աշունները իրենց գովասանըը կ'երգեն «սագ»երու ընկերակցութեամբ:

Վանեցի գրող Արհաստակէս Վրդ. Տեկանց կ'օգտագործէ բարբառային «ընկիւռ» ձեւը իր Հայերդի մէջ.

Ո՞ր զգայն հոգին մրմնջեց մեր ազգային նուազն թիւրայի Գոյթան երգիչներու չնկիւռնէն թափած մեղրաշոնչ բանը ու եղանակը որը հազար տարիէն ետք հազարութէկ կտոր շինելէն վերջն անգամ դեռ ընդ մեզ շատերու ուշընն ու ավիթ, սիրու ու հոգիք կը յափշտակն ...

Մշշ Գեղամ (Գեղամ Տէր Կարապետեան) նոյնպէս կ'օգտագործէ բարբառային «ընկիւռ» ձեւը երդ կը վերաբերի Սուրբ Կարապիսին.

Նուագուեան ալելոր հոգետոր, Գոյթան ընարին տեղ՝ Տոսպեան աշուններ՝ իրենց հոգեխօսիկ չնկուռներով՝ կանչեցին, գովասանեցին զՄորատատոր Սուրբ Կարապիս, անոր յիստան շնորհները, մարդու պառուէնները՝ հիացին չնկուռներու թելերոն ու տարած տարսողնեցին հայ աղօթասէ ժողովրդին<sup>67</sup>:

Պահպանուած է Ժ. դարու չօգուրի շատ կարետող պատկեր մը, որ ընդգրկուած է 1707ին լոյս տեսած Le Hay Duchagerի *Peintres Envoyés par Louis XIV* մէջ եւ՝ “Fille Jouant du Tchégoour”, այսինքն՝ «չօգուր նուազող աղջիկ» մակագրութիւնը կը կրտ: Այս փորագրանկարը կը կրտ զայն իրագործող արուեստագէտներուն անունները՝ Le Hay Duchanger (del.) եւ J. B. Scottin (sc.), որը (del.) կրճատումն է delineavit քանին (այսինքն՝ «գծանկարց»), իսկ (sc.) կրճատումն է sculpsit՝ «փորագրեց»<sup>68</sup>:

Նուազարանը կը նկարագրէ Maxime du Camp իր *Souvenirs-Paysage d'Orient* մէջ, զոր գրած է 1848ին.

Il appela mon drogman, échangea quelques paroles avec lui, et celui-ci vint me dire que moyennant quelques piastres (la piastre vaut environ 22 centimes), le brindarie chanterait pour égayer mon repas. J'accetai de grand cœur; mon homme se leva, prit son tchégoour (sorte de mandoline au ventre rebondi et au manche démesurément allongé), vint se placer devant moi, préluda quelques instants en marquant la mesure avec sa tête et entonna un chant monotone par des notes élevées; puis les tons devinrent harmonieux, et ce ne fut plus qu'un murmure cadencé accompagné des sourdes vibrations de la mandoline. C'était un air primitif, triste, sorte de bourdonnement plaintif...<sup>69</sup>

**Tanbūr** կամ **tambūr** եղին ամենահին վկայութիւնները կը գտնենք Գ.-Դ. դարերուն, Սասանան Կայսրութեան պականակէրէն գրութիւններու մէջ<sup>70</sup>: Նկատեին է որ «տամպուր/տամբուր» կամ «թամպուր/թամպուր» ձեւերը, ըլլալով հանենք իին եղուր, հայաշխարի թափանցած են ոչ՝ ենթադրաբար ԺԵ. դարէն ոչ-առաջ:

Արեւմտեան Հայաստանի Եւ Կիլիկիոյ մէջ, եղեռնէն առաջ «տամպուրա» ծեւը շատ տարածուած էր, նոյնիսկ բարբառային շեղումներով, օրինակ՝ Ձեյթունի տամպույօ/տամպուրօ – dambuyo/damburo.-

Սազդի կու տօն թիրի, տամպուրօ կը քըրթին, էւաչց կ'աւշին<sup>71</sup>:

(Նուագածու թերել կու դան, դամբուրա կը նուագեն, երգեր կ'երգեն):

Քիչ մը հորը տըղըն դըհը կինուունըն կառնօն քեմիչօ, տամպուրօ, սօզ էնիլէն<sup>72</sup>, թօշեակ խաղողնիլէն կ'օրթօն աղջկընըն պայտօն տօնը, հիտիվըն կօ տանըն հինօ<sup>73</sup>:

(Քիչ մը երդ դրուն կողմէն կ'առնեն, շաւառ, դամպուրա, նուագելով և խեղկապակովիւններով կ'երթան աղջկան հօրը դրունը, իրենց հեր հինա կը դրանին):

Յանգաւոր ասացուածք՝ «Տամպուրօ՝ տանը կուրօ (կէորէ)»<sup>74</sup>:

«Տամպույօ-տամպուրա», « քէմէնչօ-քէմէնչէ»<sup>75</sup>:

Մեր հաւաքած նիփթերէն երկու օրինակ քերենք, ուր տամպուրան կը նշոի<sup>76</sup>: Նշանաւոր Գուսան Շահէնի արմատները Տարօնի աշխարհի Խնուսաբերոց գիրշէն էին, ուրկէ կու գայ անոր կողմէն կոչուած «Եօթ օր Եօթ գիշեր» երգը.

Անեևմ զիմ տամպուրէն,

Իմ անուշ կաքու ծէն լիս,

Եխնեն բու մամու յերդիս,

Եար քո անուշ ընէն զարթնիս<sup>77</sup>

Նոյն երգին բնագիրը, այս անգամ՝ Վասպուրական աշխարհի, Հայոց մորի շրջանի Հնդաստան գիրշէն.-

Սովոր զամապուրէն,

Տփիմի, տփիմի, տփիմի,

Էնիմ ի մամու յերդիս,

Եար անուշ ընէն ի զարթիս<sup>78</sup>:

«Տամպուռայ/տամպուր» ծեւը կը գտնենք հին հայրէնի մը մէջ, որ մաս կը կազմէ: Չօպանեանի հայրէններու հաւաքածոյին.

Տարէր իմ հօրըս դրուք, վար դըրէր ու պահմի լացէր.

Սայրիկս ալ ի դուրս բերէք, ծարուրաց աշուն լացուցէր.

Սորարս ալ ի դուրս բերէր, տամպուրին թեն կըթեցէր (կըրեցէր).

Եարուկս ալ ի դուրս բերէր, եսուէն ծամը քակեցէր<sup>79</sup>:

**Սազ.**- բարօ ունի պարսկական ծագում՝ **ԱԼ** - սաշ «երաժշտական գործիք՝ նուագարան»» Նշանակութեամբ: Հայերէնին անցած է նոյն Նշանակութեամբ Եւ միհայն շատ ուշ կրած է իմաստափոփոխութիւն:

Հայերէնի մէջ «սազ» իբրև «երաժշտական գործիք, նուագարան» կը գտնենք արդէն ԺԴ. ԺԴ. դարերուն, օրինակ՝ Կոստանդին Երզնկացիի բանաստեղծութիւններուն մէջ՝

Մըճիս զուգէ (բլուն) եւ մեծ ժողով,  
Բրունի զան դասըս սատվ,  
Ուրախացել են մեծ սազով,  
Երբ որ տեսան զվարդն բազմել:  
Ուրախութեամբ նստին ի հօն,  
Վարդին զատիկ առնեն ու տօն:  
Իրենց փոեն գերեցիկ խօն (=սեղան)  
Եւ ի սիրով են կշռացեց<sup>80</sup>:  
Զնայ երո ի խաղ տեսնում նազով,

Լուսին սուրայ, սիահ մազով,  
Ես ի իր դիմ ելնեմ սազով  
Եւ թէ ծառայ լինիմ կամա:  
Յայնժամ լինի այն մեզ նշան,  
Երբոր խմեն շնի շիշան:  
Նուան գինով զգինին ուաշան,  
Որ բու տեսուս նմանեցաւ:  
Բանի՛ խօսիս բանք ի ժողով,  
Ե՛ Կոստանդին բարձր բողով<sup>81</sup>:

Նոյն նշանակութեամբ կը հասկի մինչեւ Սայեաթ Նովայի ժամանակա-  
շրջանը, այսինքն՝ ԺՇ. դարու վերօքերը:

Ամէն սազի մէջն գոված՝ դուս բամամ տասն իս, բամանչա,  
Նարազ մարդ զի՞ կանայ տեսնի՛ դուն նորա պասն իս, բամանչա,  
Ղա՛ստ արա՛ Ե՛լ լաւ օրիրուն եղիվըն համսիս, բամանչա,  
Թիզ ինձնից ո՞վ կանայ խրի՛ աշուղի բասն իս, բամանչա:

Այսինքն՝ Ամէն Նուագարաններու ընդմեջն գովասանքի արժանացած...

Հետարքրական է տեսնել, թէ «սազ»ի հաւաքական նշանակութիւնը  
գոյատեսած է որոշ շրջաններու մէջ, նոյնիսկ մինչեւ հ. դարու սկիզբը, այ-  
սիւըն՝ նախաեթունեան ժամանակաշրջանը, մասնաւրապէս այն վայրե-  
րուն մէջ, որ սազը տամպուրա կ'անուանէին:

Այս նոյն երեւյթը պատահած է նաեւ թրբերէնի մէջ, որ պարսկերէնէ  
**saz** փոխառութիւնը անշան փոփոխութեամբ դարձած է **saz**, նշանակելով  
«երաժշտական գործիք, նուագարան» և միայն աստիճանաբար ստացած  
է ներկայ «սազ» նշանակութիւնը: Ժամանակակից թրբերէնի սազ բառը  
պահպանած է սկզբնական «երաժշտական գործիք, նուագարան» նշանա-  
կութիւնը եւ կը գործածովի զուգահեռաբար: Երկու լեզուներուն մէջ գոյու-  
թիւն ունեցող այս երեւյթը տրամարանական է, որովհետեւ «սազ» բառը  
հայերէնին անցած է թրբերէնի միջնորդութեամբ եւ միաժամանակ այդ աշ-  
խարհագրական տարածքին մէջ պարսկական ազդեցութեան ընդհանուր  
ենթաշերտի գոյութեամբ:

Հայերէնի մէջ, ԺՇ. հ. դարերուն արդէն հաւաքական «սազ» գոյականը  
ստացած է միայն նուագարանի մը յատու անուանակոչում, այդ ալ՝ վերո-  
յիշեալ լարահումներու ընտանիքի, կտուտոցահար, երկարակոր պարանո-  
ցաւոր սազն է: Նոյնը պատահած է կովկասեան Ասրակէճանի թրբերէնին  
մէջ, մինչ իրանական Ասրակէճանի մէջ չօցնը ձեւը դեռ գործածական է,  
նոյնիսկ տեղի հայերու կողմէ<sup>82</sup>:

**Չառխի.**- Նոր Նախիշեան քաղաքին եւ մօտակայ գիտերուն մէջ լայն  
տարածում ունցած է լարային-կամիթային խոսքի «չառխի» կոչութ նուա-  
գարանը, որ սազի տեղական տարատեսակ մըն է:

Պարզ է որ «չառխի» բառը կը ծագի թրբերէնի «sarki» ձեւն որ երգ կը  
նշանակէ: Այս անուանումը չենք գտներ հայաշխարիի որեւէ տեղ, բացի հի-

սիսային Կովկասի Նոր Նախիջեանէն: Ան կայ նաեւ թրքական ազդեցութեան ոլորտին պատկանող Պալքանեան ժերակողիի ժողովուրդներու քով: Տեղոյն աւանդական սազանման նուագարանները կը կրեն այս անունը (ալպաներէն *sharki* կամ *sharkia*, սերպերէն **шарнија**, պոսներէն/**շորվայերէն **шаргія****):

Թէ՛ ո՞ր ուղիով շառիսին մտած է Նոր Նախիջեան՝ ստուգեի է, մանաւանդ նկատել պէտք է, որ այս շրջանին բնակչութեան մեծ մասը զարթած է ժամանակին Ղրիմէն և մինչչեւ մեր օրերը կը խօսի արեւմտահայերէնի՝ Նոր Նախիջեանի, իհա՞ Ղրիմի բարբառով:

Շառիսի նուագարանի անոնով «**շառխօճի**» կը կոչէին աշուտները, որ կը նշանագիր «շառիմի» վրայ նուագող-երգող: Անոնք կ'երգին խմբովին և առանձինն՝ խնդրյաներու ժամանակ, ովսով ժամանակ՝ Եկեղեցիներու բակը, «կոյխ» ըմբշամարտի հայարդյաներու ժամանակ, նաև կը շրջէին տուները, կ'այցելին հայոց գիտերը և բոլոր հայարնակ վայրերը ուր կը բնակին նորնախիջեանցից<sup>83</sup>:

Ամենուրեց ժողովուրդը սիրով կ'ընդունէր զանոնք, որովհետև սիրուած անձնաւորութիւններ էին: Քաղաքացիները դրամով կը վարձատրէին զանոնք, խոշոր «շապաշ»ներով, իսկ գիտացիները ցորեն կու տային<sup>84</sup>:

Շառիսրճիներուն մէջ մեծ հոչակ ունեցած է Աղապային: Ան ապրած ու գործած է անցեալ դարու կէսերէն մինչեւ 1880: Յօրինած է երգեր, որոնցմէ «Սամաւարի Երգը» մինչեւ օրս թէ՛ Նոր Նախիջեանի և թէ՛ շրջակայ հայկական գիտերուն մէջ կ'երգին մեծ ուրախութեամբ: Աղապայի մասին գովասանքով կը վերաբերին գինը անձամբ ճանչցած Ուափայէլ Պատկանեանը և Յարութիւն Խաւտանեանը իրենց երկերուն մէջ<sup>85</sup>:

Շառիսրճիներու արուեստը աստիճանաբար դադուելով պատճառ դարձած է որ շառիսին այլ անհետանայ:

Ներկայիս, պահպանուած է շառիսի շարիմի միայն մէկ օրինակ, այն այլ ժթ. դարու: Այս գործիքը այժմ կը զտնուի Ձևալուսեան ընտանիքի քով, որ շրջանիս գոտնայի և պորոզայի պատրաստման, պահպանման ու կատարելագործման լաւագոյն վարպետերն են<sup>86</sup>:

## ԱՐԵՎԱՆԱՅԻՆ ԲԱՄԲԻՈՆԸ

Նախախորհրդային շրջանին, հայկական աւանդական երաժշտական խոմերը այսպէս-կոչուած սազանդարական նուագախումբերն էին: Սազանդարական նուագախումբերու կազմը եղած է փոքր՝ մէկ թառ, մէկ քամանչա, մէկ դափի և մէկ նաղարայ, ուր դափահարը միաժամանակ խոմի երգին էր: Փողայիններու պարագային կազմը եղած է կամ երկու զուռնա և մէկ դիոկ՝ երե բացօթեայ կը ներկայանային, կամ երկու դրույոկ և մէկ դիոկ կամ դափի՝ երե փակ տեղ կը նուագէին: Իրաքանչիր խոմը կը կոչուէր իր վարպետին անունով, ելոյժներու մշտական վայր ունէր՝ սրճարան կամ ճաշարան, եւ հարկաւ՝ իր լարանն եւ ունկնդիրները: Այս երաժշտները

միշտ կը հրափրուիին խնճոյթներու, տօնահանդէսներու եւ հարսանիքներու, ծննդբան ու մահուան հանդիսութիւններու են.։

Խորհրդային կարգերու հաստատումով, մեծ թափ ստացան արուեստներու, ի միջի այլոց՝ ժողովրդական երաժշտութիւնը:

Սկիզբը բուն վէճ եղաւ, ոմանը դէմ էին աւանդական նուագարաններու օգտագործման, զորս կ'անուանէին «պրիմիտիվ» (որումտես, primitive), ո'չ պիտանի նոր կառուցուղ հասարակարգին: Այս ուղղութիւնը քարերախտաբար յաջողութիւն չունեցաւ եւ ժողովրդական գործիքները մնացին իրենց տեղը: Աւելի՞ն, կազմուեցան նոր խոմքեր, որոնք նախ ելյաթ ունեցան գիտական վայրերը եւ աստիճանաբար քաղաքներու մէջ՝ գործարաններ, դպրոցներ, ուսամշական հաստատութիւններ են.։ Այս շարժումը ժողովրդական նուագախտումբերը մեջ դէպի համերգային թեմահարթակ, աւելի լայն գանգուածներու «սպասարկման» համար:

Բայց թատերական թեմերուն արժանանալու համար պատշաճեցումներ անհրաժեշտ էին: Հնչողութեան պահանջները առաջնահերթ դրաճան՝ մեծ քազմութիւններու առջեւ ելյաթ ունենալու համար: Խնդիրը լուծուեցաւ խոմքերու կազմի քանակի ընդարձակումով: Միաձեւութենէ խոսափելու միջոց մը դարձաւ գունային երանգատրումը, որուն համար սկսան բով-բովի հանդէս գալ նուագարաններ, որոնք երբեք միասին չէին հեշած (թափ եւ քամանչայի քով՝ դուրսկները, աշոտներու մենաշնորհ սագերը, գիտական շրջապատի յասուկ շուին, բլուզ, պարկապուկը): Դիու դարձաւ տիրող իր հզօրութեան պատճառով, դափը՝ երկրորդական:

Այսպէս կազմատրուեցան այնպիսի մեծ խոմքեր, ինչպէս Թաթով Ալթունեանի Անուան Հայկական Երգի-Պարի Պետական, եւ Հայաստանի Հեռուստատեսութեան եւ Ռադիոյի ժողովրդական Գործիքների համոյթները (Ներկայիս Արամ Մերանգուկանի Անուան) են.։

Երաժշտական գործիքներն ալ, իրենց կարգին, փոփոխութիւններու ենթարկուեցան, մանաւանդ համաշափ հասարեցուած յարուածքի<sup>87</sup> կիրառմամբ, որ հայկական երաժշտութիւնը դասական ծերով ներդաշնակելու հենարատրութիւնը կու տար: Այստեղ է, որ 1950ականներուն, հայկական ժողովրդական գործիքներու մեծածավալը նուագախտումբերը, դասական օրէնքներով ներդաշնակելու համար, թաւ հնչիններու կարիքը զգացուեցաւ: Ամենայարմար նուագարանը այս պակասը լրացնելու համար դասական թագուքանը էր, բայց որեւէ մէկը պատշաճ չէր գտներ թագուքանը տեղադրել թափի, քամանչայի կամ սագերու ու քանոններու քով: Թէ՛ երաժիշտները եւ թէ՛ նուագարանագործները, ինչպէս նաև երաժշտական ասպարեզի զանազան գործիքները շատ լաւ գիտէին, որ թաւ հնչիններ ունեցող հայկական որեւէ գործիք գոյութիւն չուներ, բայց միաժամանակ բոլոր տեղակա էին 1920ականներու Վարդան Բունիի աշխատանքներուն՝ այդ ուղղութեամբ:

Բունի նպատակ ուներ ստեղծել «ժողովրդական սիմֆոնիկ» նուագախոմք: Ան ստեղծած էր հայկական աւանդական երաժշտական գործիքներու «ընտանիքներ»՝ սիմֆոնիկ նուագախոմքի զանազան ձայնածավալ ունեցող նուագարաներու անհրաժեշտութիւնը բաւարարելու համար: Ի միջի այլոց, Բունի ստեղծած էր թաւ քամանի և թաւ քամանչա:

Թաւ հնչիններով գործիքի փնտոսութը սկսաւ պատասխանառու մարմինի մը հրահանգով: Ըստ հանրածանօթ քամանչահար և նուագարանագործ Մարտին Խաչատրեանի բանադր տեղեկութիւններուն, գործին լուսցան ինը և հայկական ժողովրդական երաժշտութեան խոմք մը կարկառուն դէմքեր՝ Մանուկ Քեզզարեան, Խաչատոր Աւտիիսեան, Արամ Մերանգուեան, Ծովակ Համբարձումեան, Ստեփան Ջրաշեան, Արմեն Մանակունեան եւ ուրիշներ:

Յարմար նուագարան գտնելու ընթացքը յանգեցաւ թաւցութակի կիրաման, քայլ գործիքին արտաքինը ենթակութեցաւ խիստ «ոյիմայարդարման», որպեսի չգեացուիր որ թաւցութակը ծառայած էր իրեւ Ելակտւ<sup>88</sup>: Թէեւ բոլորն ալ գիտեին Բունիի թաւ քամանիին մասին, նուագարանագործները այս գործիքը փրկեցին տեղ սկսան երեսակայական ծեւերով նուագարաններ ստեղծեցին մրցավազը մը: Վերոյիշեալ Մարտին Խաչատրեանը, Մարտին Երիցեանը, Հրանդ Շոիկեանը, Օննիկ Գալստեանը եւ ուրիշներ իրայաստով գործիքներ ստեղծեցին: Նոր նուագարանը մկրտեցին «քամրիո» անունով, հետեւելով այն կարծիքին, որ այս բառը կը ծագի գրաբարի «քամբ» արմատէն եւ այն կարծեցեալ իրողութեան, որ այսօր ոչ ոք գիտէ այդ նուագարանին ինչպիսին ըլլալը: Միայն Ծովակ Համբարձումեանը ընդդիմացաւ, պնդելով որ պէտք էր Բունիի «թաւ քամանի» անունը պահպանել: Այսուամենայնի, «քամրիո» յորոշորչումը մնաց ի գորու:

Մարտին Խաչատրեան կը խոստովանէր, թէ ինը հետեւած է Բունիի գործերուն<sup>89</sup> քայլ մինչեւ օրս բոլոր ստեղծուած «քամրիո»ները, ներառեալ իրը, այնքան տարբեր են աւանդական քամանիէն և Բունիի վերափոխուած քամանիներէն, որ այս անունը կիրարկեցր նոյնպէս բռնազրօսիկ կը թուի:

Քամրիոը շուտով մտաւ երաժշտական ուսումնարանները, Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ժողովրդական գործիքներու բաժինը: Կարճ ժամանակ եսոք, արդէն վարպետ կատարողներ կային ամենուրեք: Պարզ է որ որևէ թաւցութակահար նաեւ լաւ բամբռահար է, որովհետեւ գործիքն չափերը, լարուածքը, ծայնածավալը, գործիքը նուագելու համար մարմնի պահուածքը եւ վերջապէս աղեղը գործածելու ծեւը չեն տարբերիր:

Քամրիոը նուագելու համար կատարողը, նստած՝ աթողի մը ծայրը, նախ գործիքի յենածողը յենելով գետնին, ծովներով կը գրկէ նուագարանի կողամասերը: Յետոյ քիչ մը թեթելով զայն դէպի ետեւ կը կրթնցնէ իր կուրծին, որով գործիքը կ'անշարժանայ:


Բամբիոի աղեղն իր կազմութեամբ չի տարբերիր դասական թաւութակի աղեղն։ Աղեղը բռնելու ծեմ ալ կը համապատասխանէ նախորդին, կատարոյի ծեռքը կը դրուի աղեղնափայտի վրայ՝ վերէն։ Նկատի ունենալով գործիքին անշարժ վիճակը, աղեղի անցումը մէկ լարէն միաը կ'իրականանայ շարժման միջոցաւ, որ տեղափոխութով փափաքած լարի վրայ, նոյնիսկ ցատկութելով մէկէն միաը կը կատարէ այսպէս կոչուած «աղեղի խաղը»։

Սամիճանաբար այս գործիքին համար տարածուեցաւ «Մեծ Բամբիո» անոնը, որովհետեւ մասնագէտները ստեղծեցին երկրորդ նուագարան մը, որ կը կատարէ այլի դերը եւ կոչուեցաւ «Փոքր Բամբիո»։ Թէեւ արտաքինով երկու գործիքները շատ նման են, փոքր բամբիոյ վիճակը բոլորովին այլ է։ Նուագարանին երկար յենածողը յենելով գետինը, գործիքը կը ստանայ ուղղահայեաց դիրք, կատարողի մարմինն հեռու, ազատ վիճակի մէջ։ Այս դիրքը կարելիութիւն կու տայ գործիքի շարժումը իր առանցքին շուրջ, այսպէսով՝ լարի լար աղեղի անցումը կը կատարոի նուագարանի շարժմամբ, «պտտման» շնորհիւ եւ ոչ թէ «աղեղի խաղերու», ճշշտ ինչպէս քամանչայի պարագային։ Աղեղը բռնելու եղանակը բնորոշ է Արեւելի ոստնադիրը աղեղնայիններուն, այսինքն՝ ծեռքը տեղադրուած է աղեղնափայտի տակ եւ մատներու օգնութեամբ կը կատարէ մազերու պրկման կարգաւրում։ Աղեղի կառուցուածքը չի տարբերիր ժամանակակից քամանչայի աղեղն։ Այս առանձնայատկութեանները փոքր բամբիոը կը դասեն արեւելեան տիպի գործիքներու շարքին եւ կորով կը հեռացնեն զայն իր անուանակից մեծ բամբիուն։



Օննիկ Գալստեան իր սարգած փոքր բամբիով

Վարդան Բոնիին ստեղծած թա քամանին «Բաս-չելլո կաման» այսինքն՝ "Bas-cello kyamani" վերնագիրով (չափագրութիւն, լարուածք, ծայնածաւալ են.)։ Իր կողմէ պատրաստուած նախագիծը բնօրինակը



Այսօր, աղեղնային բամբիոը բաւական գործածական դարձած է, ունենալով հիմնական դեր։ Նորայր Դավթեան<sup>90</sup> այսպէս կ'ամփոփէ երեւյթը.

... այս պահին նուագամբերում եւ անսարբներում կարծես [բամբիոը] մերանի դեր է կատարում, ծովում է ամբողջ հնչողութիւնը՝ թառերի, քամանչաների, քա-

նուների եւ մնացած նուագարանների: Նուագախմբերի, ուրեմն հնչողութեան մէջ, ծովող համախմբող դիրակատարում ունի<sup>91</sup>:

Պատշաճ չէ նորաստեղծ օրինակները մկրտել հազարամեակներու հնութեամբ նուագարաններու պատմական անունով եւ անորոշութեան առջիւր դառնալ: Խնդիրի կիզակէտը նոր նուագարաններու յառաջացումը չէ այլեւ:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- <sup>1</sup> Սուրեն Շտիկեան, Ղետեր Ալիշանի Հայրենասիրական Պոեզիան, Երեան, Հայկական ՍՍԴ ԳԱԱ Հրատ., 1959 (http://kalantarian.org/shtikyan/work/Girq%201%20(1959).pdf):
- <sup>2</sup> ինքնահոնչ = (Փր. եւ անգլ.) idiophone.
- լարահոնչ = (Փր. եւ անգլ.) cordophone.
- օդահոնչ = (Փր.) aérophone, (անգլ.) aerophone.
- <sup>3</sup> Միսիար արքայ, Բառզիր Հայկագեան Լեզուի, Վենետիկ, 1749:
- <sup>4</sup> Նոյն, Բամբիոն էջ 133:
- <sup>5</sup> Նոյն, Փանդիոն էջ 1168:
- <sup>6</sup> Գարբիէլ Աւտիկեան, Խաչատոր Սիրմէկեան եւ Մկրտիչ Ագերեան, Նոր Բառզիր Հայկագեան Լեզուի, Հգր. Ա, Վենետիկ, 1836, էջ 932:
- <sup>7</sup> Մկրտիչ Էմին, Վէպը Հոյոն Հայսապանի, Սոսկուա, 1850, էջ 971. Նաեւ՝ Գարեգին Լետնեան, «Հայ Աշուուներ», Ազգագրական Հանդէս, Հգր. ԺԳ., 1, Թիֆլիս, 1906, էջ 91:
- <sup>8</sup> Երպար, 1851, 19 (Հրաչեայ Աճառեան, Հայերէն Արմագական Բառարան, Հգր. 4, Երեան, Երեանի Պետական Համալսարակի Հրատ., 1979, էջ 479):
- <sup>9</sup> Մկրտիչ Էմին, Հեախոսութիւն Ի Կերպ Հայկական Հեթանոսութեանց, թարգմանեաց ի գաղղական թագրէն Յովհաննէս Պր. Տ. Կրտ. Տերուեց, Արմաշ, Ի Տպարան Զ. Ս. Աստուածածին, 1875, էջ 53:
- <sup>10</sup> Մանուէլ Քաջոնի, Բառզիր Արթևսորից եւ Գիլութեանց եւ Գնդեցիկ Դպրութեան (Գաղղ.-Հայ. եւ Հայ.-Գաղղ.), (3 հտ.), Վենետիկ, 1891-93, Cymbale բառ-յօդուածը՝ Հասոր Ա, էջ 618:
- <sup>11</sup> Լետնեան, էջ 94-95:
- <sup>12</sup> Նոյն, էջ 94-95:
- <sup>13</sup> Մանուէլ Արթեան, Հայոց Հին Գրականութեան Պարմութիւն, Հգր. 1, Պէյրութ, Տպարան Սեւան, 1955, էջ 45:
- <sup>14</sup> Աճառեան, Հայերէն Արմագական Բառարան, Հգր. 4, էջ 479:
- <sup>15</sup> Ձեռ. Երուաղէմի, թի 1288, էջ 75 թ (Երիշշ; Պատրիհարք Դուրեան, Հայոց Հին Կրօնը Կամ Հայկական Դիցարանութիւն, Երուաղէմ, Տպարան Արքոց Յակորեանց, 1933, էջ 154):
- <sup>16</sup> Աճառեան նոյն:
- <sup>17</sup> Գ. Բ. Զահովկեան, Հայոց Լեզուի Պարմութիւն - Նախազրային ժամանակաշրջան, Երեան, ՀՍՍՀ ԳԱ Հրատ., 1987, էջ 310-11:

- 
- <sup>18</sup> Φάντιος, “Λέξεων συναγωγή” Peter P. Dobree, *Photii Lexicon e Codice Galeano Descripsit Richardus Porsonus II*, London, 1822, τρ 427 (“πανδούριον, ἡτοι λύδιον δργανον χωρίς πλήκτρου ψαλλόμενον”):
- <sup>19</sup> Martin L. West, *Ancient Greek Music*, New York, Oxford University Press, 1992, τρ 80:
- <sup>20</sup> Julius Pollux, *Ιηνωρετόν Ιούλιος Πολυδεύκης*.
- <sup>21</sup> Iulii Pollucis “Onomasticon” (աշխատավիրեց Wilhelm Dindorf), Leipzig, 1824, τρ 198:
- <sup>22</sup> Curt Sachs, *The History of Musical Instruments*, Mineola, NY, Dover Publications, 2006, τρ 137:
- <sup>23</sup> Jeffrey P. Charest, *The Long Necked Lute's Eternal Return: Mythology, Morphology, Iconography of the Tanbūr Lute Family from Ancient Mesopotamia to Ottoman Albania*, Cardiff, Cardiff University-School of Music, 2019, τρ 93 (<https://orca.cf.ac.uk/126268/12/PhD%20charest-1.pdf>):
- <sup>24</sup> Παιρημοθήβις Βαζησσενι Καροπηληνοή Αιμενιάρις Λωյην, Ερημιανής, ή τιμητηριώνική απωτελεσματικών αρθρωτή Η. Ζαλινιέριανης, 1843, τρ 14:
- <sup>25</sup> Μηνικάρης Τυρρέλιανης Μαρτζελαρηνηθή, Ρ. τηή, Κεντενηθή, 1865, τρ 50:
- <sup>26</sup> Ιηνή, τρ 17:
- <sup>27</sup> Ιηνή, τρ 59:
- <sup>28</sup> Φωιστου Ρηιρανή, Παιρημοθήβις Λωյην, αշխատ.՝ Στο. Σալսասեանցի, έρειαն, «Հայաստան» Հրատ., 1968, τρ 268:
- <sup>29</sup> «Բան Ողբերգական Վասն Աման Երուանդիմի» Édouard Dulaurier, *Recueil des Historiens des Croisades...Documents Armeniens*, T. I, Paris, 1869, τρ 296:
- <sup>30</sup> Էնման Խանապահեան, «Հայկական Հին Երաժշուական Գործիքներ», Աշխարդուներ ՀՍՍՀ ԳԱ Պերական Պալմական Թանգարանի, Երեան, 1959:5, τρ 84:
- <sup>31</sup> Այս Նկարագրութեան ընագիրը շատ հետաքրքրական նիփ կը պարունակէ ընդհանրապէս հայոց թօրի բառապաշարի պատմութեան և մասնաւրապէս Երաժշուակիտական եղբերու յառաջանման և զարգացման պատմութեան համար: Ուշագրաւ է գրութեան մէջ օգտագրուած «աղեպատ» կամ «աղէպատ» եղբը, որ ժամանակակից «մատնադաշտ» է: Այս անուանումը շատ ճիշտ է, որովհետեւ շարը մը նուազարաներու պարանցի (կորի) մատնադաշտի հնչինատերերը սահմանազատուած են մշակուած այլիք կապաններու միջոցա, ինչպէս թաղը, սազը, չոնքուոր են: Հետաքրքրական է, որ սազի թթերէն անուններէն մին բացլամա է, որ կը նշանակէ «կապուած-հանգուուած»: Բոլոր հայ սուուզարաններու և բառարանագիրներու հետեած են Ալծեռն Բառարան Հայկակեան Լեզուի մէջ եղած բացարութեան, որ բառական անորոշ կը թոփի, որովհետեւ շարադրուած է Միջթարեաններու յատով ոճով՝ «քնարին բարակ ծայրը» որոն վրայ կը համազին յարերը», որ ժամանակակից թօրուվ պիտի ըլլար՝ «Պարանցաւոր Երաժշուական գործիք, որու կորին վրայ կ'երկարին լարեր»: Անձանտ Խոյնութեամբ կրկնած է (“Արի” բառ-օրբանը) Անձանտ, Հցր. 1, 1979, τρ 128): Մայխասեանց ճշգրիտ հմաստոց շինակեալով իրովի, սիսալ մշակած է, զայն դարձնելով «ընարին բարակ ծայրը» որոն վրայ փաթաթուած են այլիշները՝ լարերը» («աղեպատ» Ստեփան Մայխասեանց, Հայերէն Բացարարական Բառարան, Հցր. 1, Երեան, Հայկական ԱՍՏ Պետական Հրատ., 1944, τր 43): Իդեա, ուշագրաւ է որ Ալծեռնի հետյննելիկները «քնար» բառը գործածած ըլլան

«պարանոցաւը լարային նուազմարան»ի իմաստով եւ իրենց սահմանափակ միջոցներով կրցած են եղուակացնել որ քնարը հայկական միջնադարուն այլեւս լրա չեր Նշանակեր: Այսումնային, «քնար» բառ-յօդուածի մէջ ո՛չ-վճռական, այլ զգուշութեամբ արձանագրած են. «... նուազմարան բախտղական» աղեօր կամ լարիոր եւ թեյիր կազմեալ յայիեայլ ծես...» (Հայր Մկրտիչ Ազերեան և Հայր Գրիգոր Շելյան, Առձեռն Բառարան Հայկագնեան Ենոքի, Սուլր Ղազար, Վենետիկ, 1865, էջ 39 (աղլապա) և էջ 1008 (քնար):

<sup>32</sup> Թէեւ Խանզադեան ցի նշեր ծեռազրին մանրաստորիները, այս հասուածը կը գտնենք Խոյնութեամբ Ամիրողվար Ամասխացի ցով (Ամիրողվար Ամասխացի, Օգոստ Բժկութեան, Երեան, ԽՍՀՄ ԳԱ – Հայկական ֆիլիալ Պատմութեան և Շագինութեան Խաստիուն (ԱրմՖԱՍ), 1940, էջ 50):

<sup>33</sup> Մատնադաշտ = (ֆր.) touche, (անգ.) fingerboard:

<sup>34</sup> Մատնաշեմեր = (ֆր.) des frettes, (անգ.) the frets:

<sup>35</sup> Հին ժամանակ կապաններուն փարտայ (փարդայ, Փարդայ) կը կոչէին որ պարսկերէն է, թոքերէն perde:

<sup>36</sup> Լարահոնչեներ = (ֆր. եւ անգլ.) Cordophones

<sup>37</sup> Կամիթային լարահոնչեներ = (ֆր.) Instrument à cordes pincées, (անգ.) Plucked string instruments:

<sup>38</sup> Կունսոնցահար կամիթային լարահոնչեներ = (ֆր.) Instrument à cordes pincées avec un plectre. (անգլ.) Plucked string instruments with a plectrum:

<sup>39</sup> Պարանոցաւը = ֆր.' Luth, անգլ.' Lute:

Երկարակոր պարանոցաւը = ֆր.' Luth à manche long, անգլ.' Long-necked lute:

Կարճակոր պարանոցաւը = ֆր.' Luth à manche court, անգլ.' Short-necked lute:

<sup>40</sup> Հայերն = անգլ.' soundboard, ֆր.' table d'harmonie:

<sup>41</sup> Այս Երեսոյթ առկայ է վերոյիշեալ ավիրկեան նուազարաններուն պարազային, որ կը գտնենք միաժամանակ ցանի մը տարբերակներ որոնք կը համապատասխանեն մեր դասակարգած նուազարաններուն տարբեր փոխերուն:

<sup>42</sup> Alexander Buchner, *Encyclopédie des Instruments de Musique*, Prague, 1982, էջ 47:

<sup>43</sup> Ժ. Դ. Խաչատրյան, «Արտաշատ II (Անտիկ Դամբարանաշատուեր, 1971-1977 թթ. Պեղամեները)», Հետազոտական Պեղումները Հայաստանում № 17, Երեան, 1981, էջ 178-80 եւ տախու. XXIV 3-4, XXV 1-5:

<sup>44</sup> Մանոկ Արենեան, Հին Գուսանական ժողովորդական Երգեր, Երեան, 1931, էջ 19, մէջբերում 45 ստորեւ էջ 18:

<sup>45</sup> Արամ Քոչարեան, Հայ Գուսանական Երգեր, Երեան, ՀՍՍՀ ԳԱ Արուեստի հնատիուսուն, 1976, էջ 18-19:

<sup>46</sup> Նիկոլայոս Շահմիզեան, «Սերդաշնակութեան հէնքի ուսմունքը միջնադարեան Հայաստանու (V-VI դդ.)», Պարմարանասիրական Հանդէս, 1966:1, էջ 83:

<sup>47</sup> X. C. Կյանքես, Վոլոքս Իշտորս Արմանական Մոնումենտու Մշակում (Հայ մեսաճային Երաժշտութեան պատմութեան հարցեր), Լենինկրաս, 1958, էջ 72:

<sup>48</sup> Աստիկի Գէորգեան, Արիեսպեներն Ու Կենցարը Հայկական Մանրանկարներում, Երեան, «Հայաստան» Հրատ. 1978:

<sup>49</sup> Աճանեան, Հղոր. 4, էջ 479-480:

<sup>50</sup> Մանոկ Արենեան, Երկեր, Հղոր. 2, Երեան, ՀՍՍՀ ԳԱ Հրատ., 1967, էջ 202:

<sup>51</sup> Նոյն :

- <sup>52</sup> «Նորին տէր Առաքելի հոգբնորոգ հայրապետի վասն սահմանաց Դապի քաղուածու բան», Մատենադարան, թիւ 1764 ձեռագիր, էջ 293 (Սիկորոս Թահամիզեան, Գրիգոր Նարեկացին և՛ Հայ Երաժշորութիւնը Ե.-Ժ. դդ., Երեան, ՀՍՍՀ ԳԱ Հրատ., 1985, էջ 36. Նաև՝ Արա Քոչարեան, Երաժշուական Գործիք Ները Հայաստանում, Երեան, <<ԳԱԱ Արտաստի Խնաժիստոս», 2008, էջ 142):
- <sup>53</sup> Şemsi Yastiman (Sazevi), *Sazdan Bilgiler*, İstanbul, 1961, էջ 7:
- <sup>54</sup> Ներկայի կը գտնուի Բիլտանական Թանգարան՝ Registration number: 1928, 0323, 0.46.116:
- <sup>55</sup> Մաշոնցի անուան Մատենադարան, ձեռ.թ. 17485, էջ 297 ա («Սահմանաց ասացեալ ի Դապե»): Նոյնը նաև՝ ձեռ.թ. 1931, էջ 96ա և թ. 55, էջ 402բ (Ա. Թահամիզեան, «Նիգեր Հայկական Միջնադարեան Երաժշուական Գործիքագիտութեան», Բազմաթիւ, Վենետիկ, 1991:1-2, էջ 196):
- <sup>56</sup> Մատենադարան, Ձեռագիր 9599 ախտարական, 1671, Կարս - Գուշակութիւն:
- <sup>57</sup> Նոյն:
- <sup>58</sup> Աճառեան, Հյոր. 4, էջ 376-77:
- <sup>59</sup> «Ծառ Սիրուն Իս, Ծախաթայի Ալոյին Խար Զիս Անի» խաղին բնագիրը տե՛ս՝ Սայեաթ Խովան, Հայերէն Խաղեր, աշխատ.՝ Հ. Բախչինեան, Երեան, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1984, էջ 47:
- <sup>60</sup> Լետնեան, էջ 100:
- <sup>61</sup> Նարալ Յովլայան, Բանսասրեծծութիւններ, Երեան, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1951, էջ 175:
- <sup>62</sup> K. Vertkov, G. Blagodatov, E. Yazovitskaya, *Atlas of Musical Instruments of the Peoples Inhabiting the USSR*, Moscow, 1975, էջ 148:
- <sup>63</sup> Սելրակ Տէր Սարգսնեց, Հահէնն ի Սիսիր Կամ Գաղթական Հայր, պատմական վեպ, Կ. Պոլս, 1911, էջ 61:
- <sup>64</sup> Davut Kiliç, "Evliya Celebi Seyhatnamesinde Ermeniler ve Kutsal Mekânları", *Journal of Turkish World Studies*, 2011:XI/2, էջ 108 ([https://www.academia.edu/35691158/Evliya\\_Celebi\\_Seyhatnamesinde\\_Ermeniler\\_ve\\_Kutsal\\_Mekanları](https://www.academia.edu/35691158/Evliya_Celebi_Seyhatnamesinde_Ermeniler_ve_Kutsal_Mekanları)):
- <sup>65</sup> Սասնայ Ծոեր, Ա. Հյոր., Երեան, ՀՍՍՀ Պետական Հրատարակչութիւն, 1936, էջ 1068, ասացո՞ւ հայոցնորդի Թառո Կազարեան:
- <sup>66</sup> Լետնեան, էջ 100:
- <sup>67</sup> Գեղամ Տէր Կարապետեան (Մշոյ Գեղամ), *Տարօնի Վանքերը - Ուղետորի թիշապակներ*, Երեան, «Մոլոնի» Հրատ., 2003, 116 էջ:
- <sup>68</sup> Richard A. Chahine, "L'Arménie et l'Art de l'estampe", Beyrouth, 1982, pg. 139.
- <sup>69</sup> Նոյն, էջ 136:
- <sup>70</sup> πανδούρα > tambur յառաջացման ի նպաստ Ենթադրութիւններ կան, որոնք վիճելի են (Charest, էջ 442):
- <sup>71</sup> Ջեյթնի Պալմագիրը, Պուենոս Այրես, Հրատ., Ուրուկուայի Ջեյթնի Հայենակցական Միութեան, 1960, էջ 395-410:
- <sup>72</sup> Սոզ Էնիլ = սազ Ընել = Նուագել:
- <sup>73</sup> Նոյն:
- <sup>74</sup> Նոյն, էջ 443:

- <sup>75</sup> Նոյն, էջ 858: Պետք է նկատի ունենալ, որ քէմիչօ-քէմէնչօ-քէմէնչ նուագարանը կապ չունի սայեաթօվեան բամանչայի հետ, այլ շատառն է, որ ներկայիս տարածուած է համձևահայերու մէջ:
- <sup>76</sup> Բանատը ազգագրական նկատը հաւաքեց եղբայրս՝ Ռուբէն Կնեազեան 1988-89ին Հայաստանի մէց (հեղինակի արխիս):
- <sup>77</sup> Գուան Շահէնի (Շահէն Սարգսիստան, 1909-1990) կողմէ բանատը տեղեկութիւն (1988) (հեղինակի արխիս, IDIA № 3):
- <sup>78</sup> Պալուասար Թովմասեան, հեղինակի արխիս IDIA № 20, ծնած Վան նահանգի Հայոց Ջորի շրջանի Հսդուան գիտը: Գաղթած է 1915ին, հաստատուած՝ Արեւելան Հայաստան:
- <sup>79</sup> Արշակ Զապանեան, Հայրէններու Բորբապանը, Փարիզ, Հրատարակութիւն Հ.Բ.Շ. Սինորթան, Սեպտեմբեր 1940, էջ 439:
- <sup>80</sup> Մանուկ Արեւելան, Երկեր, Հդր. 2, էջ 200:
- <sup>81</sup> Նոյն, էջ 202:
- <sup>82</sup> Յովհաննէ Նովկասեան, հեղինակի արխիս IDIA № 26, IDIA № 26, ծնած է 1919ին Թարիզ, բայց Սալմաստ մեծցած: Հսդուատուած է Երեւան:
- <sup>83</sup> Խաչերս Ա. Փորդշեան, «Նոր Խախիջեանի Հայ ժողովրդական Բանահիստորիանը», Հայ Ազգագրութիւն Եւ Բանահիստորին, Հդր. 2, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ Հրատարակութիւն, 1971, էջ 43-44:
- <sup>84</sup> Նոյն:
- <sup>85</sup> Նոյն:
- <sup>86</sup> Գրիգոր Խուրդյան, «Դոնի Հայերի ժողովրդական Նուագարանային Արուստ», Կովկաս-Լուսաւորական Աշխատանք, 1988:8, Երեւան, էջ 24:
- <sup>87</sup> Համազափ հաւասարեցուած լարուածք = անգ.՝ equal temperament, ֆրանս.՝ tempérément égal:
- <sup>88</sup> Նոր ճեմուով բարիոններ ստեղծելու շարժումը դադրած չէ, այլ կը շարունակով այսօր մեծ թափուի:
- <sup>89</sup> Ըստ Մարտինի հայաստրեանի նաեւ այլ նուգարանագործ վարպետներու եւ իին սերունդի երաժիշտ-կատարողներու, Բոնիի ստեղծած մեծ բամանչաները մէկ խոչընդուն ունեին՝ կաշիչ մեծ մակերես ունենալով շոտոր կազդրուեն խոնարիթեննէն, խաթարելով լարուածքը. ինչպէս կ'ըսեն նուազողները՝ «զործիք նստում եք», ինչ որ կը ստիպէր նուագածոն միշտ ուշադիր ըլլալ գործիքի լարուածքի պահպանան: Թաւ բամանիի մասին խօսք չկայ, պարզապէս որովհետեւ այս թերութիւնը չունէր: Թաւ բամանիին հնչերեսը բամանչային պէս կենդանական թաղանթէ կամ կաշիչ չէր, այլ փայտէ, այսուամենային՝ անտեսուեցա:
- <sup>90</sup> Նորայր Զաւէնի Դարեւան - Հայաստանի Ազգային Նուագարաններու Պետական Նուագախոսարի այժմու գեղարուեստական դեկավար եւ գիտատը խմբավար:
- <sup>91</sup> Ռիտա Շառոյեան, Հնագոյն Նուագարաններ. Բամբի (Վաւերագրական Փիլմ), 2013:

---

WHAT IS THE "PANDIRN - BAMBIRN" MUSICAL INSTRUMENT IN  
CLASSICAL ARMENIAN  
(Summary)

ZAVEN KNIAZIAN  
zavenkniasian@yahoo.com.ar

In old Armenian literature, the terms *pandirn* (փանդիռն) and *bambirn* (բամբիռն) are used to refer to musical instruments. For over one and a half centuries, there were heated discussions about what type/s of musical instrument/s these two terms referred to.

This paper aims to show that these two words do not refer to different instruments but are variations of the same term; *pandirn*, which is mentioned in the 5<sup>th</sup> century, is the most ancient form. The term and its variants were used until approximately the 14<sup>th</sup> century, when both were replaced by several names such as *chashta*, *darabula*, *tambura*, *chogur*, *sharkhi* and finally by *saz*, which is the term currently used.

Based on linguistic data, archaeological discoveries and medieval miniature paintings, the conclusion of the author is that this musical instrument was a long-necked lute, with a semi-spheroid or piriform shaped soundbox and with a soundboard initially made of leather and later on of wood.

The author notes that the bowed instrument devised in Soviet Armenia in the 1950s and 1960s, called "bambir", and has nothing in common with the historical instrument except its name.